



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
նշ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





ՉԱՐՄԱՅՐ Ա. ՔՀՆՑ. ԿԷԶԻՒՐԵԱՆ

6 (075)

ՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՔ ԿՐՕՆԻ

Ա.

ՇԻՆ ՈՒԽՏԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՏԱՐՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՅԱԿՈՒ ԱՔՐԱՀԱՄԵԱՆ
ԳՐԱՎԱՅՈՒՄ - ՀՐԱՑԱՐԱԿԻՑ
ԹԵՐՔԻՐՈՒ Գործակալ
ՊՈԼԻՍ, ՊԱՊ ԱՆ ԲԵՆԻՏ ԷՏ.

«ԱՐԵՒ» ԳՐԱՏՈՒՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ

ՅԱԿՈՒ ԱՔՐԱՀԱՄԵԱՆ

Պատր. Ալի, Բեօ ԷՃ. Խան

Տպագր. «ԹԷՍՀԻԼԱԹ»

և. ՊՈԼԻՍ

1929





Կ Ա Ր Ե Ի Ո Ր



Կրօնի սոյն Դասընթացքը պատրաստելով, մեր նպատակը եղած է գոհացում տալ ստի-պողական պահանջի մը :

Տարրական Ա. Կարգին համար, Սրբազան Պատմութեան Հին Ուխտի մասը աշխատած ենք ընել հնար եղածին չափ համառօտ, զգուշանալով մանրամասնութիւններէ, շտուարացնելու համար հասորը, բայց զանց չընելով ուր է կարելոր կէտ :

Հին Ուխտի Պատմութեան ուսումը անհրաժեշտ է, պատրաստուելու համար Նորին՝ Ս. Աւետարանի ուսման : Անկիկա կարելոր է նաեւ, իր մեջ պարունակած բարոյական մեծ նրբ-մարտօնութիւններուն համար, որոնք իւրաքանչիւր դասի ընթացքին, խղճամիտ ուսուցչին կողմէ պիտի ցոյցուին, բացատրուին մանուկներուն՝ դիւրահասկնալի պարզ լեզուով մը : Առ այս, դիւրութեան համար, հասորիկիս վերջը համառօտ թելադրութիւններ դրած ենք ուսուցիչներուն, որոնք ի հարկին պիտի գիտնան անոնցմէ օգտուիլ, նպատակայարմար հարցումներով մղելու համար աշակերտք որ հետաքրքրուի պատմուած դէպքերով, եւ կարենայ ի՛նքը հանել բարոյականի գործնական դասեր :

Այս նպատակը ձեռք բերելու համար օգտակար պիտի ըլլայ, կարծենք, *չհարկադրել տղան որ թու-թակի պէս գոց ընէ իր դասը*, այլ իրենց տով կարդալ զայն բարձրաձայն, ի հարկին բացատրելով տղոց՝ անհասկնալի բառ մը կամ նախադասութիւն մը, երբ զսնուի, եւ թելադրել անոնց՝ որ իրենք ալ մեկ քանի անգամ կարդան մտամտով, պատմել կարենալու համար յետոյ նիւթք, եւ անկէ հանելու համար փառուելիք բարոյական դասը :

Պատմական դէպքերու տարունակուող թելը չկորսնցնելու համար անհրաժեշտ է, սակայն, որ տղաք զոց ընեն իւ-

բաճանջիւր երջանի վերջ դրուած մեկ քանի տղ ամիս-
փութները :

Այս ուղղութեամբ դասաւանդուելով, կը յուսանք որ
ներկայ դասագիրքը պիտի կրնայ բնծայել մեծ օգտակարու-
թիւն, եւ մարգել տղան քիս. կրօնի եւ Հայ. Սկեդեցւոյ
փրկարար նեմարտութիւններով :

Հոգ տարուած է սոյն հասորիկը նոխացնելու գեղեցիկ
եւ թելադրող պատկերներով, որոնք մեծ օժանդակ մը պիտի
ըլլան նիւթին լաւ հասկցողութեան :

ՊԱՏՐԱՍՏՈՂԸ



Ա Ս Տ Ո Ւ Ա Ծ *

— Ո՞վ լուսափայլ արեգին
ձառագայթներ է սրւած,
Եւ անթափանց գիշերին՝
Լուսին, աստղեր թանկագին.
— Մեր արարիչ Հայրն Աստուած :

— Անհուն երկնի կապոյտ գոյն,
Եւ խոտին ո՞վ է սրւած
Այն կանանչն ուր փալփումն
Տողերն հանգչիլ գան այգււն.
— Մեր արարիչ Հայրն Աստուած :

— Ո՞վ հոսաւէտ պուրակին
Շուք եւ բուշնոյն է սրւած
Այն փետուրներ փափկագին,
Որով սլանայ նա երկին.
— Մեր արարիչ Հայրն Աստուած :

— Ո՞վ աշխարհիս մինչեւ ցարդ՝
Ամէն պիտոյն է սրւած,
Մերկ դաւոտին իսկ՝ իբրեւ զարդ՝
Տալով շուքան, յասմիկ, վարդ.
— Մեր արարիչ Հայրն Աստուած :

(*) Հասարիս իբրեւ նախամուտ դրուած այս տերթուածը կը յանձնա-
բարւի գոց ըսել ալ տղուն, արտասանուելու համար :

Ո՞վ եեզ գրգուռդ բարի մօր՝
Այն վեճ գորովն է սրած,
Որով վրադ ամէն օր,
Կը գուրգուրայ սիրով նօր.

— Մեր արարիչ Հայրն Աստուած :


— Ո՞վ քաղցրահամ, գեղունակ
Քեզ պրտուղներ է սրած,
Եւ այն ճաշն որ շարունակ
Լընու փոքրիկ քո պրնակ.


— Մեր արարիչ Հայրն Աստուած :

— Երբ սուրբ սիրով, ջինջ միտքով,
Գիշերն երթաս՝ պատրաստւած
Մահինդ հանգչիլ անխրոով,
Ո՞վ կը հսկէ գլխուդ քով.

— Մեր արարիչ Հայրն Աստուած :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ







ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Աստուած ըսաւ, բող լոյս ըլլալ եւ լոյսը եղաւ.



ՀԻՆ ՈՒԽՏԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ

ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒԵԼԷՆ ՄԻՆՁԵՒ ԶՐՀԵՂԵՂ

(4963 — 3308 ԳՐԻՍՏՈՍԷ ԱՌԱՋ)

ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒԻԼԸ

Յաւիտենական և ամենաբարին Աստուած սկիզբէն ստեղծեց երկինքն ու երկիրը: Ան ամէն բան ոչինչէն ստեղծեց իր ամենակարող խօսքովը: Բայց երկիրը անպատրաստ էր և խաւարով պատած:

Վեց օրէն ստեղծեց Աստուած այս աշխարհը:

Առաջին օրը ըսաւ, «Թող լոյս ըլլայ», ու լոյսը եղաւ: Եւ Աստուած զատեց լոյսը խաւարէն, լոյսին անունը դրաւ ցօրեկ, և խաւարին անունը՝ գիշեր:

Երկրորդ օրը ստեղծեց երկինքի Հաստատութիւնը, երկնակամարը:

Երրորդ օրը հրամայեց որ ջուրերը մէկ տեղ մը հաւաքուին և ծով կոչեց, և ցամաքին անունը դրաւ երկիր: Նաև հրամայեց որ հողը բուսցընէ ամէն տեսակ տուփեր, ծաղիկներ ու ծառեր:

Չորրորդ օրը Աստուած ստեղծեց արեւը, լուսինը և աստղերը:

Հինգերորդ օրը ստեղծեց ձուկերը որ կը լողան ջուրին մէջ, և թռչուններ որոնք կը թռչին օդին մէջ:

Վեցերորդ օրը ստեղծեց երկրի վրայ գտնուած բոլոր
չորքոտանի կենդանիները, գազանները և սողունները :

Ամէնէն վերջը մաքըը ստեղծեց Աստուած իր սպա-
կերին նման : Երկրէն հող առաւ և անով կազմեց մարդուն
մարմինը . երեսին փչեց իր աստուածային շունչը , անմահ
հոգի մը տալու համար անոր , անունը դրաւ Ադամ , և կա-
րող ըրաւ զայն իշխելու ծովու ձուկերուն , երկինքի թռու-
չուններուն և երկրի անասուններուն և սողուններուն :



Աստուած խորունկ փուն մը տուաւ Ադամին, եւ անոր
մէկ կողէն ստեղծեց կինը .

Ատուած խարունկ քուն մը տուաւ Ադամին, և քնացած միջոցին անոր մէկ կողէն ստեղծեց կինը զոր Ադամին տուաւ իբրև օգնական: Այս առաջին կնոջ անունը դըրուեցաւ Եւա:

ԴՐԱԽՏ. — ԱԴԱՄ ԵՒՍՅԻ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆԸ

Ատուած Ադամն ու Եւան դրաւ սքանչելի պարտէզի մը մէջ, որ դրախտ կոչուեցաւ: Այս պարտէզին մէջ կային գեղեցիկ ծառեր որոնք հիանալի պտուղներ ունէին: Այդ ծառերուն մէջ կը գտնուէր նաև բարիի ու չարի գիտութեան ծառը:

Ատուած ըսաւ մարդուն.

— Դրախտի բոլոր ծառերու պտուղներէն կրնաք ուտել, բայց պէտք չէ ուտէք բարիի ու չարի գիտութեան ծառէն. որովհետև եթէ ուտէք պիտի մեռնիք:

Ադամ ու Եւա անմեղ ու երջանիկ կ'ապրէին դրախտին մէջ: Բայց սատանան, որ առաջ հրեշտակ մըն էր և իր հպարտութեան պատճառով անիծուած ու վնասուած էր երկինքէն, նախանձեցաւ մարդուն և անոր ընկերուհիին երջանկութենէն, և բոլոր կենդանիներուն մէջ ամէնէն խորամանկը եզոզ օձին կերպարանքը սոսնելով, երևեցաւ Եւային և զայն խաբեց ըսելով.

— Եթէ արգիլուած ծառին պտուղէն ուտէք, ոչ թէ պիտի մեռնիք, այլ Ատուածոյ պէս պիտի ըլլաք, բարին ու չարը ճանչնալով:

Եւա խաբուեցաւ, փրցուց պտուղէն ու կերաւ: Յետոյ Ադամին ալ տուաւ, և ան ալ կերաւ:

Այս անհնազանդութենէն անմիջապէս ետքը Ադամ ու Եւա լսեցին Ատուածոյ ոսնածայնը դրախտին մէջ: Իրենց գործած յանցանքէն ամչցան ու պահուրտեցան:

— Ո՛ւր ես, Ադամ, հարցուց Տէրը:

— Կը վախնամ, և անոր համար ծածկուեցայ, պատասխանեց Ադամ:

— Արդեօք կերա՞ր արգիլուած պտուղէն, կրկին հարցուց Աստուած :

— Կինը որ ինձի տուիր, ան տուաւ ու կերայ :

— Այդ ի՞նչ ըրիր, հարցուց Տէրը Եւային :

— Օձը զիս խաբեց և ես ալ կերայ, պատասխանեց կինը :

Այն ժամանակ Աստուած պատժեց մեղաւորները : Օձին ըսաւ. «Անիծուած ըլլաս բոլոր կենդանիներուն մէջ, փորիդ վրայ սողոս, և հող ուտես ամբողջ կեանքիդ մէջ : Թշնամութիւն պիտի դնեմ քու և այդ կնոջ մէջտեղ, քու սերունդիդ և անոր սերունդին մէջտեղ. լացն է ու զլուխդ պիտի ջախջախե և դուն անոր դարշապարը պիտի խայթես :»

Եւայի ըսաւ. «Քու ցաւերդ պիտի շատցնեմ, և քու ամուսինիդ իշխանութեանը տակ պիտի ըլլաս :»

Ու վերջապէս Ադամին ըսաւ. «Ճակտիդ ֆրսիցնովը պիտի ուտես քու հացդ : Հող էիք ու հող պիտի դառնաք :»

Այն ատեն Աստուած զրախտէն վճռեց Ադամն ու Եւան, և հրեղէն սուրով զինուած հրեշտակ մը պահապան դրաւ, անոնց մուտքը արգիլելու համար :

* * *

Գիտելիք. — Ադամի մեղքը տարածուեցաւ ամբողջ մարդկային սերունդին վրայ. այնպէս որ բոլոր մարդիկ որ կը ծնին, դատապարտուած են մահուան պատիժին. այդ մեղքը կը կոչուի սկզբնական մեղք :

Բայց Աստուծոյ օձին ուղղած խօսքը թէ «ան (կինը) գլուխդ պիտի ջախջախէ», կը պարունակէ իր մէջ Փրկչին խոստումը, որ երկար դարեր ետքը կատարուեցաւ, Ս. Կոյս Մարիամէն ծնելով Յիսուս Քրիստոս, որ յաղթեց Սատանային և յաւիտենական կեանք շնորհեց իրեն հաւատացողներուն :

Կ Ա Յ Է Ն Ե Ի Ա Բ Է Լ

Դրախտէն հանուելէ ետքը, Ադամ ու Եւա երկու դաւակ ունեցան, Կայեն և Աբել : Կայէն երկրագործ էր, Աբէլ խաշնարած :

Երկու եղբայրները անգամ մը զոհ մատուցին Աստուծոյ. կայէն զաչտի պտուղներէն, և Արէլ իր ամէնէն աղւտոր գառնուկներէն : Արէլի զոհը հաճելի եղաւ Աստուծոյ : Բայց այնպէս չեղաւ կայէնի համար, որովհետեւ անոր սիրտը մաքուր չէր : Այդ վայրկեանէն կայէն սկսաւ նախանձիլ իր եղբորմէն :

— Ինչո՞ւ կը նախանձիս քու երբօրմէ՞դ, ըսաւ Աստուած կայէնի. բարիք գործէ և պիտի վարձատրուիս, եթէ չար գործես, կը պատժուիս :

Բայց կայէն չխրատուեցաւ Աստուծոյ ազգարարութենէն. ոխը պահեց սրտին մէջ, և օր մը ըսաւ եղբօրը :

— Եկո՛ւր, միասին զաչտ երթանք :

Երկուքը մէկտեղ զուրս ելան, և երբ հեռացան, կայէն յարձակեցաւ Արէլի վրայ և սպաննեց զայն :



Կայէն յարձակեցաւ Արէլի վրայ եւ սպաննեց զայն,

Այն ատեն Տէրը երեւցաւ կայէնի և հարցուց անոր :

— Ո՞ւր է եղբայրդ :

— Չգիտեմ, միթէ անոր պահապանն եմ ես, պատասխանեց կայէն :

— Ի՞նչ ըրիր, Կայէ՛ն, ըսաւ Աստուած. եղբօրդ արիւնը կը բողբոքէ ինծի. անիծեալ ըլլաս երկրի վրայ. քու մշակած ագարակդ պտուղ չտայ. թափառական պտըտիս աշխարհիս մէջ:

Կայէ՛ն, խղճահար, փախաւ, ա՛լ յոյս չունենալով ներումի:

Իր յաջորդները չար սերունդ մը կազմեցին, և մարդոց որդիներ կոչուեցան:

Ս է Թ

Աբէլի մահէն ետքը Ադամ ուրիշ դաւակ մը ունեցաւ Սէթ անունով, որ նշանաւոր եղաւ իր բարեպաշտութեամբ:

Սէթի սերունդները Ասուծոյ որդիները կոչուելու պատիւին արժանացան, մինչև այն օրը որ մարդոց որդիներուն, այն է Կայէ՛նի սերունդներուն խառնուելով անոնց չափ չար եղան:


ԱՄՓՈՓՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻՆ

Ա. — Ասուած վեց օրէն սեղծեց աշխարհը: Առաջին մարդը՝ Ադամ՝ սեղծեց հողէն, եւ անոր ընկերուհի մը տուաւ, Եւա:

Ադամ ու Եւա որոնք Դրախտին մէջ դրուած էին, անհնազանդ գեռուեցան Ասուծոյ, եւ վրեժուեցան Դրախտէն: Այս պատճառով մահուան պատիժի ենթարկուեցան, եւ աշխատելու դատապարտուեցան:

Բ. — Ադամի գաւակը՝ Կայէ՛ն՝ նախանձելով իր եղբօրը, Աբէլին, զարկաւ սպաննեց զայն:

Գ. — Մարդիկ ցրուեցան աշխարհի մէջ, եւ ի վերջոյ չար եղան:



ԵՐԿՐՈՐԳ ՇՐՋԱՆ

ՋՐՀԵՂԵՂԷՆ ՄԻՆՁԵՒ ԱԲՐԱՀԱՄՈՒ ԿՈՉՈՒՄԸ

(3308 — 2296 Ք. Ա.)

Ն Ո Յ Ե Ւ Ջ Ր Հ Ե Ղ Ե Ղ Ը

Կայէնի և Սէթի սերունդները հեազհեաէ շատցան երկրին վրայ: Ասոնք հսկաներ էին և երկար կ'ապրէին: Անոնց չարութիւնը այնքան սատկացաւ որ Աստուած բարկացաւ, և որոշեց մարդիկը ջնջել երկրի երեսէն զրհեղեղով մը:

Բայց Սէթի սերունդէն մէկը կար, Նոյ, որ բարի և արդար մնացած էր. ուստի շնորհ գտաւ Աստուծոյ բռջիւ, և Անոր հրամանով Տապան մը շինեց նաւի ձեւով, ու անոր մէջ մտցուց բոլոր թռչուններէն և կենդանիներէն մէյմէկ զոյգ, անոնց ցեղը պահպանելու համար երկրի վրայ:


Նոյ ևւս Տապանը մտաւ, նաև իր կինը և երեք զաւակները, որոնք էին Սեմ, Քամ և Յարեթ, և ասոնց կիները:

Այն ատեն քառասուն օր և քառասուն գիշեր սատիկ անձրև տեղաց, ջուրերը բարձրացան ամէն կողմ, այն աստիճան որ բարձր լեռներուն զաղաթներն ալ ջուրին տակ մնացին, և մարդ ու անասուն բոլորն ալ խըղձուեցան:

Ազատուեցաւ միայն Տապանը, որ ջուրերուն վրայ ծփալ սկսաւ:

Հարիւր յիսուն օր ետքը ջուրերը սկսան կամաց կամաց ցածնալ, և Նոյի Տապանը կեցաւ բարձր լեռան մը

վրայ: Այն ատեն Նոյ պատուհանը բացաւ և ազտաւ մը
թոցուց: Ազտաւը չվերադարձաւ: Եօթը օր ետքը աղանի
մը թոցուց: Բայց որովհետեւ ան հանդէլու տեղ չգտաւ,
ետ դարձաւ: Նոյ չեօթը օր ալ սպասեց, և երկրորդ անգամ



Նոյ տապանը մտցուց բոլոր թռչուններէն և կենդանիներէն
մէյմէկ զոյգ :

Թոցուց աղանին, որ այս անգամ ալ ետ դարձաւ, բայց
բերանը ձիթենիի կանաչ ճիւղ մը բռնած :


Նոյ հասկցաւ թէ ջուրերը երկրիս երեսէն ցամքիլ սկսած
են: Ուստի դուրս ելաւ Տապանէն, կնոջը, զաւակներուն
և հարսներուն հետ, մօտ տարի մը այնտեղ մնալէ ետքը :

Իր առաջին գործը եղաւ սեղան մը շինել և զո՛ւ մա-

տուցանել Աստուծոյ Ասիկա հաճելի եղաւ Տիրոջը ուստի
օրհնեց Նոյ նահապետը, և խոստացաւ որ այնուհետեւ ջրը-
հեղեղ չպիտի ընէ, և այս ուխտին իբրեւ նշան Ծիրանի
գօտին ցուցուց երկնակամարին վրայ:

Ջրհեղեղէն ետքը Նոյ երկրապորժութեամբ դբազեցաւ,
և այգի տնկեց:

Մեռաւ խոր ծերութեան մէջ, 150 տարեկան:



Բարեւոնի առ սրակաշինութիւնը.



Ա Շ Տ Ա Ր Ա Կ Ա Շ Ի Ն Ո Ի Թ Ի Ի Ն Ը

Նոյի երեք զաւակները, Սեմ, Բամ և Յարեթ, զաւակներ և թոռներ ունեցան, և տարիներու ընթացքին իրենց սերունդները շատացան: Ուստի իրենց գտնուած երկրամասէն չուեցին զէպի հասուները: Եփրատու Տիգրիս գետերուն մէջաւայ ընդարձակ գաջաի մը հանդրպեցան, որուն անունն էր Աէնաար:

Այն ատեն մարգրիկ ամէնքը մէկ լեզու կը խօսէին: Իրարու ըսին.

— Եկէ՛ք, մինչև երկինք բարձրացող աշտարակ մը շինենք, և երբ ջրհեղեղ ըլլայ անոր վրայ ելլենք:

Աշտարակը շինել սկսան, և բաւական բարձրացած էր երբ Աստուած, պատժելու համար մարդոց յիմար հպարտութիւնը, խառնակեց անոնց լեզուն, այնպէս որ մարգրիկ իրարու լեզու չհասկցան, և չինութիւնը կիսատ մնաց:

Այս զէպքին ի յիշատակ աշտարակը կոչուեցաւ Բաբելոն, որ կը նշանակէ խառնակութիւն:

Ու մարգրիկ ցրուեցան աշխարհի զանազան կողմերը:

Սեմի սերունդը Ասիա մնաց:

Բամի սերունդը զնաց Ափրիկէ հաստատուեցաւ:

Իսկ Յարեթի սերունդը Եւրոպա մնացաւ:

ԱՄՓՈՓՈՒՄ Բ. ՇՐՋԱՆԻ

Աստուծոյ հրամանով, Նոյ ցահապեց տապան մը շինեց, ուր մտնուց բոլոր կենդանիներէն մէյմէկ զոյգ: Յետոյ ինք ալ մտաւ հոն, իր զաւակներուն եւ հարսներուն հետ:

Ջրհեղեղին հետեւանելով երկիրը ծածկուեցաւ ջուրով, տապանին մէջ գտնուողներէն զուրս ամէն ինչ կորուսի մասնուեցաւ:

Ջուրերը փառուելէ հետո՛ւ Նոյ տապանէն իլաւ, եւ ցախահայր եղաւ բազմաթիւ սերունդներու:

Մարգրիկ ցրուելէ առաջ ուզեցին շինել Բաբելոնի աշտարակը, երկրորդ ջրհեղեղէ մի ազատուելու համար, բայց Աստուած պատժեց անոնց ամբարտաւանութիւնը, եւ հարկադրեց որ իրարմէ բաժնուին:

ԵՐՐՈՐԳ ՇՐՋԱՆ

ԱՐՐԱՀԱՄԷՆ ՄԻՆՉԵՒ ԵԳԻՊՏՈՍԷՆ ԵԼՔԸ

(2206 — 1645 Ք. Ա.)

Ա. — ԱՐՐԱՀԱՄ

ԱՐՐԱՀԱՄԻ ԿՈՉՈՒՄԸ

Ջրհեղեղի պատիժը խրատ չեղաւ մարդոց, որոնք նորէն սկսան չարութեան մէջ իյնալ և կուռք պաշտել:

Աստուած ուղեց որ նեմարիս կրօնք պաշտող ժողովուրդ մը գտնուի: Ուստի այս ժողովուրդին նահապետը ըլլալու համար ընտրեց Աբրահամ անուհով բարեպաշտ մարդ մը:

Եւ անոր երեւալով ըսաւ.

— Ելիք քու երկրէդ՝ Բաղդեասանէն և զնա Քանանու երկիրը: Այդտեղ մեծ ազգի մը նահապետը պիտի ըլլաս դուն. պիտի օրհնեմ քեզ, և ցեղէդ պիտի ծնի ԱՆ, որով պիտի օրհուի բոլոր աշխարհ:

Այն ատեն Աբրահամ եօթանասուն և հինգ տարեկան էր. նահազանդեցաւ Աստուծոյ կամքին, և զնաց Քանանու երկիրը, միասին տանելով իր կինը՝ Սառա, և իր եղբորորդին՝ Դովս:

Թէ՛ Աբրահամ և թէ՛ Դովտ հարուստ մարդիկ էին, և ունէին ոչխարի և արջառի հօտեր, ոսկի և արծաթ:


Երբ Քանան հասան, ժամանակ մը իրարու մօտ բնակեցան: Բայց երկիրը փոքր էր, և չէր բաւեր հօտերուն. շատ անգամ կռիւներ կը պատահէին Աբրահամի և Դովտի հովիւներուն միջեւ: Ուստի Աբրահամի առաջարկու-

Թեամբ սիրով բաժնուեցան իրարմէ: Դովտ գնաց հաստատուեցաւ Յորդանան գետին պողաւէտ և ջրաշատ հովիտը: Իսկ Աբրահամի մնաց Բեբրոնի մօտ Մամբրէի անտառը ուր բնակեցաւ:

Դովտին վրանները կը տարածուէին մինչև Առդոմ քաղաքը, որուն բնակիչները շատ չար մարդիկ էին, և Աստուծոյ ճամբէն չէին երթար:

ՍՈՂՈՄ ԵՒ ԳՈՄՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Աստուծոյ կողմէ զրկուած երկու հրեշտակներ օր մը երևեցաւ: Դովտի և ըսին.



Դովտ և ազգիկները կը փախչին Սոդոմէն:

— Տէրը բարկացած է, տեսնելով Սողոմի քաղաքացիներուն չարութիւնը և անկարգութիւնը. ուստի որոշած է կործանել այս քաղաքը: Աճապարեցէք ասկէ հեռանալու, առանց ձեր ետին նայելու. չըլլայ որ դուք ալ կորսուիք անոնց հետ:

Ղովա հնազանդեցաւ: Առտուն արեւը ծագելուն պէս հեռացաւ քաղաքէն, միասին առնելով կիներ և երկու աղջիկները:

Հաղիւ թէ քաղաքէն հեռացած էին, ծծումբի և կրակի անձրեւ մը տեղաց, և կործանեց ոչնչացուց Սողոմ և Գոմոր քաղաքները և ուրիշ յանցապարտ երկու քաղաքներ:

Մինչ Ղովա կը փախչէր, իր կիներ՝ մոռնալով հրեշտակին պատուէրը, ետին դարձաւ՝ նայելու կործանուող քաղաքներուն, բայց սոյն վայրկենին աղէ արձան մը դարձաւ:

Ի Ս Ա Հ Ա Կ Ի Ծ Ն Ո Ի Ն Դ Ը

Աստուած Աբրահամի խոստացած էր բաղմաթիւ սերունդի մը նահապետը ընել զայն. բայց Աբրահամ զաւակ չունէր:

Օր մը Տէրը երեւցաւ Աբրահամի, և յայտնեց թէ իր կնոջմէն՝ Սառայէն զաւակ մը պիտի ունենայ:

Հակառակ Աբրահամի և Սառայի ծերութեան, Աստուծոյ խոստումը կատարուեցաւ և Սառա զաւակ մը ծնաւ, որ Իսահակ կոչուեցաւ:

Տարիներ անցան: Իսահակ մեծցաւ և պատանի մը եղաւ:

Աստուած ուզելով փորձել Աբրահամի հաւատքը, ըստ անոր.

— Ա՛ն քու սիրելի զաւակդ, և ինծի համար ողջակէզ ըրէ զայն:

Աբրահամ չվարանեցաւ: Հնազանդեցաւ Աստուծոյ հրամանին: Փայտը Իսահակի կռնակը առաւ, ողջակէզի

կրակը և սուրն ալ ինք առաւ, և երկուքը մէկէն ճամբայ
ելան դէպի այն լեռը, որ Տիրոջը կողմէ որոշուած էր:
Երբ միասին կ'երթային, Իսահակ հարցուց հորը.

— Անա՛ փայտը և ա՛նա՛ զո՛հի կրակը, բայց ո՞ւր է
ողջակէզ ըլլալիք ոչխարը:

— Աստուած կը հոգայ, զաւա՛կս, պատասխանեց Աբ-
րահամ:

Երբ որոշուած տեղը հասան, Աբրահամ սեղան մը շի-
նեց, փայտերը շարեց, զաւակն ալ կապելով վրան
հանեց: Ծիշտ այն վայրկենին որ սուրը քաշելով պիտի
զարնէր, հրեշտակ մը երեւցաւ իրեն ու գոչեց.

— Ձեռքդ ետ քաշէ, Աբրահա՛մ, հիմա գիտցայ ո



Աբրահամ կը ջանի Իսահակը զոհելու :



— Ձեռնիկ եւ Բաւէ Աբրահամ.

Աստուծոյ կը վախնաս, որովհետեւ քո մէկ հատիկ որդիդ
չինայեցիր :

Աբրահամ աչքերը վեր առաւ, և ծառի մը ճիւղերուն
մէջ խոյ մը տեսաւ եղջիւրներէն կախուած, առաւ զայն ու
մորթեց իսահակին սեղ :

Աբրահամի այս հաւատքին և հնազանդութեան համար
Աստուած օրհնեց զինքը, և խոստացաւ որ անոր սերունդը
մեծ ազգ մը ընէ, և Աբրահամի Փրկիչը դայ այդ ազգէն :

Ի Ս Ա Հ Ա Կ Ի Ա Մ Ո Ի Ս Ն Ո Ի Թ Ի Ի Ն Ը

Սառայի մտնելէն ետքը, Աբրահամ իր Եղիազար ծառան Միջագետքի իր ազգականներուն մօտ շրկեց, որպէսզի Իսահակի համար կին մը բերէ ան'իէ :

Եղիազար ճամբայ ելաւ միասին տանելով շատ մը Թանկագին ընծաներ :



Եղիազար եւ Ռեբեկայ :

Միջագետք հասնելուն, կանգ առաւ ջրհորի մը մօտ :
Իրիկուն էր, այն ժամուն որ ամէն կողմէ կինները կուգա-
յին ջուր առնելու :

Եղիազար այսպէս ազօթեց Աստուծոյ. — Վ՛ր՛ Սէր, այն
ազջիկը ուրկէ ջուր ուզեմ, և ան թէ՛ ինծի և թէ՛ ուզտերուս
տայ, թող ա՛ն ըլլայ Իսահակի հա՛տար որոշուած կինը :

Հազիւ թէ՛ այս ազօթքը ըրած էր, երբ խիստ գեղե-
ցիկ ազջիկ մը եկաւ սափորը ուսին, հորէն ջուր առնելու :
Երբ սափորը լցուց, Եղիազար ջուր ուզեց անկէ :



Իսահակ եւ Ռեբեկայ :

— Տէր իմ, ըսաւ աղջիկը, ուղտերուդ ալ ջուր քաշեմ : Այս ըսելով սափորը անոր ներկայացուց և ջուրով լեցուց այն տաշտը ուրկէ կենդանիները ջուր կը խմէին :

Աղջկան այս բարեկիրթ և յարգալից վարմունքը գոհ թողուց Եղիազարը, որ հարցափորձեց զայն, և տեղեկացաւ թէ ան Ռեբեկայ կը կոչուի, աղջիկն է Բաթուէլի, և թոռն է Աբրահամի եղբօր :

Եղիազար փառք տուաւ Աստուծոյ որ զինքը այսպէս շիտակ առաջնորդած էր, և Ռեբեկայի հրաւէրով գնաց անոր ծնողքին տունը ու յայտնեց իր ճամբորդութեան նպատակը :

— Աստուծոյ կամքն է, չենք կրնար հակառակիլ, ըսին Ռեբեկայի ծնողքը : Ահա՛ Ռեբեկան, թո՛ղ դայ քեզի հետ, ամուսնանալու քու տիրոջդ որդիին հետ :

Այն ատեն Եղիազար ոսկի օղեր և ապարանջաններ հանեց և Ռեբեկայի նուիրեց : Նուէրներ տուաւ նաև Ռեբեկայի մօրը, և եղբօրը՝ Լաբանի :

Յաջորդ օրը Եղիազար Ռեբեկայի հետ մեկնեցաւ Քանանու երկիրը :

Աբրահամ օրհնեց իր որդիին՝ Իսահակի ամուսնութիւնը Ռեբեկայի հետ :

Քանի մը տարի ետքը Աբրահամ 175 տարեկան հասակին մեռաւ Աստուծոյ օրհնութիւններով լեցուած :

Բ. — Ի Ս Ա Ն Ա Կ

ԵՍԱԻ ԵՒ ՅԱԿՈՐ

Ամուսնութենէն քսան տարի ետքը, Իսահակ երկու զաւակ ունեցաւ : Մեծին անունն էր Եսաւ, իսկ պզտիկին անունը՝ Յակոբ :

Անդրանիկ զաւակը՝ Եսաւ՝ մազոտ էր և որսորդութիւն կ'ընէր. իսկ Յակոբ՝ հեզ և փափուկ էր, մօրը քով կ'ապրէր վրանին մէջ ու հովիւ էր :

Իսահակ կը սիրէր Եսաւը, որ իր որսերովը զինքը

կը կերակրէր: Իսկ Ռեբեկա կը սիրէր Յակոբը որ խելօք և հնազանդ էր իրեն:

Օր մը Յակոբ սոսոյով ապուր կ'ուտէր: Եսաւ դաշտէն յոգնած տուն գալով, Յակոբէն քիչ մը ուղից այդ սոսոյաթանէն:

— Սիրով կուտամ, ըսաւ Յակոբ, եթէ ինձի ծախես քու անդրանկութեանդ իրաւունքը:

Եսաւ թեթեւամտութեամբ հաւանեցաւ, և անոր թողուց անդրանիկ զաւկի իր իրաւունքը:

Երբայց ցիներուն մէջ, այն ժամանակ, անդրանիկ զաւակը կը յաջորդէր հօրը՝ իրբև ընտանիքի պետը և կը ստանար հայրական օրհնութիւն:



Իսահակ կ'օրհնէ Յակոբը:

Ի Ս Ա Հ Ա Կ Կ՝ Օ Ր Հ Ն Է Յ Ա Կ Ո Յ Ը

Տարիներ անցան: Իսահակ ծերացաւ, և աչքերը ա՛լ չէին տեսներ: օր մը ըսաւ Յսաւին.

— Ա՛ն քու նետդ և աղեղդ, և գնա՛ որս մը որսա՛ և անկէ խորտիկ մը պատրաստէ ինձի, որպէսզի ուտեմ և օրհնեմ քեզ մեռնելէ առաջ:

Եսաւ հնազանդեցաւ և որսորդութեան դնաց:

Ռեբեկա որ լսած էր Իսահակի խօսքերը, երկու ուլ բերել տուաւ Յակոբի: Անոնց միսէն պատրաստեց Իսահակի սիրած խորտիկը, Եսաւին զգեստները հաղցուց Յակոբին, անոր ձեռքերն ու վիզը ծածկեց եփած ուլերուն մորթովը, կերակուրը ձեռքը տուաւ և զրկեց Իսահակին, որ դայն շօշափելով և Եսաւը կարծելով, օրհնեց և ըսաւ.

— Աստուած թո՛ղ երկինքէն առատ ցօղ տայ և շնորհէ երկրիդ պարարտութիւն, թո՛ղ արտերդ զինիսով և ցօրենով լեցուին, թող ազգերը քեզի ծառայեն, և եղբօրդ վրայ տէր եղիր:

Հազիւ թէ Իսահակ տուած էր օրհնութիւնը, և անա Եսաւ վերադարձաւ դաշտէն:

Հօրը սիրած խորտիկը պատրաստելով, գնաց Իսահակի և անոր օրհնութիւնը խնդրեց: Հայրը դարմացաւ, և յայտնեց թէ քիչ առաջ արդէն օրհնած է զինքը: Եսաւ հասկեցաւ ինչ որ պատահած էր՝ և ասաստիկ բարկացաւ և միտքը դրաւ սպաննել Յակոբը:

Իսահակ Եսաւն ալ օրհնեց ըսելով.

— Քու բնակած երկիրդ ալ պողաւէտ ըլլայ, բայց եղբօրդ իշխանութեան տակ գտնուիս:

Ռեբեկա վախնալով Եսաւի՝ իր եղբօրը մասին ունեցած ատելութենէն, ըսաւ իր սիրեցեալ զաւակին՝ Յակոբի.

— Միջազեռք գնա՛, լաբան մօրեղբօրդ քով, և հո՛ն կեցիր մինչեւ որ եղբօրդ բարկութիւնը անցնի:

Գ. — Յ Ա Կ Ո Ր

ՅԱԿՈՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ ԵՒ ՏԵՍԻԼԻՔԸ

Յակոր մեկնեցաւ, տրտում և մտախոհ: Երբ գիշեր եղաւ, սաստիկ յողնած, պառկեցաւ գետինը, քար մը դրաւ գլխուն տակ և քնացաւ:

Այն ատեն տեսիլքին մէջ սանդուղ մը տեսաւ, որուն մէկ ծայրը երկրի վրայ էր և միւս ծայրը երկինք կը հասնէր: Հրեշտակները կ'ելլէին ու կ'իջնէին անոր վրայէն, և Աստուած որ սանդուղին վերեւը նստած էր, կ'ըսէր իրեն.

— Ես եմ Աբրահամի և Իսահակի Աստուածը. քեզի և քու ժառանգներուդ պիտի բամ այս երկիրը ուր կը գտնուիս, քու սերունդդ այնքան բազմաթիւ պիտի ըլլայ որքան ծովու աւազը: Բոլոր ազգերը պիտի օրհնուին քեզմով և Անով որ քեզմէ պիտի ծնի:



Յակորի տեսիլը:

Յակոբ երբ արթնցաւ, փառք տուաւ Աստուծոյ, և անոր անունին նուիրեց այն քարը որու վրայ հանգչած էր իր գլուխը: Այդ տեղը կոչեց Բեթեղ, որ կը նշանակէ Աստուծոյ սուրբ, և նուիրական եղաւ Իսրայէլացիներուն համար:

Յ Ա Կ Ո Ր Մ Ի Ջ Ա Գ Ե Տ Ք Ի Մ Է Ջ

Յակոբ շարունակեց ճամբան: Միջագետք հասնելուն, մօրեղբօրը Լաբանի քով դնաց, որ զինքը հիւրընկալեց հարազատ զաւկին պէս:

Քսան տարի այնտեղ մնաց Յակոբ, և հովուութիւնը ըրաւ Լաբանի հօտերուն, և իր հողածութեան շնորհիւ անոր հարստութիւնը աճեցաւ արագօրէն:

Լաբան զինքը վարձատրելու համար, անոր կնութեան տուաւ իր երկու աղջիկները, նախ Լիան որ տգեղ էր, և յետոյ Հուաքէլը, որ գեղեցիկ էր և զոր Յակոբ շատ կը սիրէր:

14. — ՅԱԿՈՐ ԵՒ ԵՍԱԻ ԿԸ ՀԱՇՏՈՒԻՆ

Քսան տարի ետքը, Յակոբ Աստուծոյ հրամանով վերադարձաւ իր հայրենիքը, միասին տանելով իր ընտանիքը և բազմաթիւ հօտերը:

Իր երկրին մօտենալու պահուն, իմացաւ որ Եսաւ իրեն վրայ կուգայ չորս հարիւր զինեալ մարդիկներով: Յակոբ, սաստիկ վախնալով, իր եղբօրը պատուիրակներ զրկեց, որոնք պաշտօն ունէին նուէրներ տալու անոր: Ինք ալ երբ հեռուէն տեսաւ Եսաւը, զայն զիմաւորելով եօթն անգամ խոնարհութիւն ըրաւ անոր առջև:

Եսաւ, այս խոնարհութեան ցոյցերէն մեղմանալով, իր եղբայրը ողջագուրեց, հաշտուեցաւ հետը, և ա՛լ չարիք չըրաւ անոր:



Դ. — ՅՈՎԱՍԷՓ ԳԵՂԵՑԻԿ

ՅՈՎԱՍԷՓ ԵՒ ԻՐ ԵՂՐԱՅՐՆԵՐԸ

Յակօր տասներկու զաւակ ունեցաւ, (*) որոնք Բարա-
յէլի տասներկու ցեղերուն պետերը եղան :

Անոնց էջ կը դռնուէր Յովսէփ, զոր Յակօր շատ կը
սիրէր և անոր ծաղկեայ պատմութեան մը շինեք տուած էր .
ասիկա զբոսից իր եղբայրներուն նախանձը :

Անոնց նախանձը ծայր աստիճանին հասաւ, երբ օր
մը Յովսէփ պատմեց իր տեսած երկու երագները, որոնք
կը յայտնէին անոր ապագայ մեծութիւնը : Անգամ մը տե-
սած էր որ դաշտին մէջ որաներ կը կապէին, Յովսէփի
որան ուղիղ կանգնած էր ու իր եղբայրներուն որաները
կ'երկրպագէին անոր : Ուրիշ անգամ մըն ալ Յովսէփ երա-
զին մէջ տեսած էր որ արեւը, լուսինը և տասնըմէկ աստղեր
իրեն երկրպագութիւն կ'ընէին :

Քիչ ժամանակ ետքը, Յովսէփի եղբայրները դաշտ
գացած էին ոչխարներն արածելու, երբ տեսան որ Յովսէփ
իրենց կողմը կուգայ .

— Ահա՛ մեր երագատեսը կուգայ, ըսին իրարու .
եկէք սպաննենք զայն, և կ'ըսենք թէ վայրի գազանները
զայն յօշոտեր են :

Բայց մեծ եղբայրնին, Ռուբէն, յանդիմանեց զիրենք,
ուստի Յովսէփը չորցած ջուրի գուրի մը մէջ ձգեցին : Ռու-
բէնի գաղտնի փափաքն այն էր որ աղատէ Յովսէփը և
հօրը յանձնէ :

(*) Ասոնք են՝ Ռուբէն, Շմաւոն, Ղեթ, Յուդա, Դան, Նեփթալիմ,
Փաղ, Ասեր, Իսախար, Զաբուլոն, Յովսէփ եւ Բենիամին : Առաջին տասը
Լիայէն ունեցած էր, եւ վերջին երկուքը Հաւաիլէն :

Յակոբի սրդիները առանց խղճահարութեան ճաշի նստան : Այդ միջոցին տեսան Իսմայէլացի վաճառականներ, որոնք Եգիպտոս կ'երթային : Յուդայի առաջարկով, որոշեցին Յովսէփը ծախել առոճնց :

Իսմայէլացիները քսան դահեկանի գնեցին Յովսէփը և Եգիպտոս տարին :

Ռուբէն, որ այդ միջոցին Եղրայրներուն քով չէր գտնուեր, սաստիկ յուզուեցաւ Յովսէփը դուրին մէջ չզըտնելով :



Յովսէփէկը ծախուի իր Եղրայրներու և կողմէ :

Յակոբի որդիները ուլ մը մորթեցին, և Յովսէփի ծաղկեայ պատմութեանը անոր արիւնին մէջ թաթխելով, իրենց հօրը տարին բսելով:

— Այս պատմութեանը գտանք դաշտին մէջ, արդեօք քու որդւոյդ պատմութեանն է:

Յակոբ ճանչցաւ, յուզուեցաւ սաստիկ ու գոչեց:

— Աս իմ Յովսէփ որդւոյս պատմութեանն է. չար գազանը պատահե՛ր է զայն:

Վիշտէն և տխրութենէն Յակոբ հագուստները պատուեց և քուրճ հագաւ սուգի համար:

Յ Ո Վ Ս Է Փ Ե Գ Ի Պ Տ Ո Ս Ի Մ Է Ջ

Իսմայէլացի վաճառականները Յովսէփը իբրև գերի ծախեցին Պետափրէսի, որ Եգիպտոսի Փարաւանին դահնապետն էր:

Աստուած Յովսէփի հետ էր, որ իր խոհեմութեամբ և պարկեշտութեամբ շուտով շահեցաւ իր տիրոջ համակրութիւնը:

Բայց Պետափրէսի կինը որ չար և անպատիւ էր, կ'ատէր Յովսէփը իր առաքինութեան համար: Ուստի օր մը զրպարտութիւն ըրաւ անոր վրայ, և ամուսնոյն դանգատեցաւ այդ երբայեցի ծառայէն: Պետափրէս կնոջը խօսքին հաւատալով բանտ նետել տուաւ զայն:

Յովսէփի բանտին մէջ կը գտնուէին Փարաւոնի երկու պաշտօնեաները, տակառապետն ու մատակարարը, որոնք յանցանք գործած էին իրենց տիրոջ դէմ:

Ասոնք երկուքն ալ գիշեր մը մէյմէկ երազ տեսած էին, և պատմեցին Յովսէփի, որ երկու երազներուն ալ մեկնութիւնը տուաւ: Տակառապետին ըսաւ որ երեք օրէն թագաւորը ներում պիտի շնորհէ իրեն: Իսկ մատակարարին յայտնեց թէ երեք օրէն մահուան պատիժի պիտի ենթարկուի:

Եւ իրօք, երեք օր ետքը, Յովսէփի գուշակութիւնները կատարուեցան: Տակառապետը ներուժ ստացաւ, իսկ մատակարարը կախուեցաւ:

Տակառապետը Յովսէփի խոստացած էր որ Ղինքը բանտէն ազատել պիտի տայ. բայց իր խոստումը մոռցաւ, և Յովսէփ բանտը մնաց:

ՓԱՐԱԻՈՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ ԵՒ ՅՈՎՍԷՓԻ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ

Երկու տարի անցած էր, երբ Փարաւոն ալ երազներ տեսաւ, որ սաստիկ վախցուցին զինքը:

Անգամ մը երազին մէջ տեսաւ որ Նեղոս գետին եզերքը կը գտնուի. գետէն դուրս ելան եօթը գէր կովեր, որոնք սկսան արածիլ մարդագետնին վրայ. բայց քիչ յետոյ գետէն ելան նաև եօթը նիհար կովեր, և կուլ տուն եօթը գէր կովերը:

Փարաւոն սարսափէն արթնցաւ, ու նորէն քնացաւ:

Այս անգամ ուրիշ երազ մը տեսաւ: Միեւնոյն ցօղունէն եօթը լեցուն ցորենի հասկեր ելան. քիչ յետոյ ելան եօթը ուրիշ նիհար, չորցած հասկեր, որոնք կլլեցին զեղեցիկ լեցուն հասկերը:

Եգիպտոսի բոլոր երազահաններն և իմաստունները չկրցան մեկնել Փարաւոնի երազները: Այն ատեն միայն տակառապետը յիշեց Յովսէփը, որ բերուեցաւ Փարաւոնի ներկայութեանը, և այսպէս մեկնեց անոր երազները:

— Եօթը գէր կովերը և եօթը լեցուն հասկերը առատութեան եօթը տարիներ են. բայց եօթը նիհար կովերը և եօթը պարսպ հասկերը կը ցուցնեն թէ ատոնց պիտի յաջորդեն սովի եօթը տարիներ:

« Ուրեմն, աւելցուց Յովսէփ, պէտք է որ թագաւորը ընտրէ իմաստուն և ճարտար մէկը, որ առատութեան եօթը տարիներուն՝ պաշար հաւաքէ սովի եօթը տարիներուն համար, և երկիրը անօթութեան չմատնուի: »

Այս մեկնութիւնը և տրուած խորհուրդը շատ հաճոյ

երևցան Փարաւոնի, որ իր թաղաւորական մատանին Յով-
սէփի մատը անցուց ըսելով .

— Ամբողջ Նգիպտոսի մէջ քեզմէ աւելի իմաստուն և
ճարտար մարդ չկայ . քեզի՛ կը յանձնեմ երկրին խնամար-
կութիւնը :

Ու Փարաւոն զանիկայ ամէն տեսակ պատիւներով և
ընծաներով պատուեց, զայն իր փոխանորդը կարգեց, և
Նգիպտոսի քուրմերէն մէկուն աղջկան հետ ամուսնացուց :



Յովսէփ կը մեկնէ Փարաւոնի երազները :

Յովսէփ այս ամուսնութենէն երկու զաւակ ունեցաւ, Մանասէ և Եփրեմ:

Յովսէփ երեսուն տարեկան էր երբ այս պաշտօնին անցաւ: Պատեցաւ ամբողջ Եգիպտոսը, և առատութեան եօթը տարիներուն՝ ամբողջ շտեմարանները ցորենով լեցուց: Յետոյ երբ երաշտութեան, սովի տարիները եկան՝ ինչպէս գուշակեր էր, բացաւ այդ հսկայ ամբարանոցները և սկսաւ ցորեն ծախել Եգիպտացիներուն:

ՅԱԿՈՒԻ ԶԱՒԱԿՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ Մէջ

Ա.

Սովը տարածուած էր մինչև Քանանու երկիրը: Յակոբ իմանալով որ կարելի է ցորեն ձարել Եգիպտոսէն, այնտեղ զրկեց իր զաւակները, բաց ի ամենէն պզտիկը եղող Բենիամինէն, զոր իր քով պահեց:

Երբ Յակոբի զաւակները Յովսէփի առջև ելան, երկրբազանցին Եգիպտոսի փոխարքային առջև, առանց մտքէ անցընելու որ իրենց եղբայրն է ան: Յովսէփ ճանչցաւ զանոնք, բայց ինքզինք չյայտնեց: Նոյն խկ բաւական խիստ խօսեցաւ անոնց հետ, և այնպէս ձևացուց որ լրտես կը նկատէ զանոնք:

— Տէր իմ, ըսին անոնք. մենք չարիքի արժանի չենք: Տասներկու եղբայր էինք. ամէնէն պզտիկը մեր հօրը քով մնացած է Քանանի մէջ. միւսը չկայ, երկար ատենէ ի վեր:

— Պիտի ստուգեմ թէ շիտա՞կ կը խօսիք, պատասխանեց Յովսէփ. ձեր երկիրը դարձէք, ձեզմէ մէկը իբրև պատանդ հոս պիտի մնայ, մինչև որ բերէք ձեր պզտիկ եղբայրը:

Տասը եղբայրները սկսան իրարու երեսնայիլ և ըսել. — «Բոլոր այս մեր զլխուն եկածները Յովսէփի պատճառով են. մենք անոր աղաչանքներուն մտիկ չըրինք, հիմա Աստուած կը պատժէ մեզ»: Եւ Ռուբէն կ'աւելցնէր. — «Ես ձեզի չըսի՞ թէ այդ սղուն պէտք չէ չարիք ընէք. դուք

մտիկ չըրիք. անա՛ անոր համար այս պատիժը կը կրենք» :

Անոնք կը կարծէին թէ Յովսէփ իրենց լեզուն չի հասկընար, որով ետև թարգմանով կը խօսէր իրենց հետ : Բայց Յովսէփ յուզուեցաւ և մէկ կողմ քաշուելով արտասուեց :

Վերջապէս, Յովսէփ անոնց պարկերը ցորենով լեցընել տուաւ, և հրամայեց որ դրամները պարկերուն մէջ դնեն : Ու բոլորն ալ ճամբեց, բացի Շմաւոնէն զոր վար դրաւ :



Յովսէփ կ'ընդունի իր եղբայրները :

Բ.

Երբ Եզրիպտոսէն բերուած ցորենը հատաւ, Յակոբ հրամայեց իր զաւակներուն որ երկրորդ անգամ Եզրիպտոս երթան ցորեն զնելու: Անոնք պատասխանեցին.

— Չենք կրնար Եզրիպտոսի փոխարքային ներկայանալ, եթէ մեզի հետ չըլլայ Բենիամինը, զոր միասին տանիլ հրամայեց ան:

— Յովսէփ չկա՛յ, Շմաւոն զերի՛ է, Բենիամի՞նն ալ տանիլ կ'ուզէք, հեծեծեց Յակոբ. չեմ կրնար թողուլ. եթէ իրեն վտանգ մը պատահի, ցաւէս կը մեռնիմ.

Այն ատեն Յուդա ըսաւ իր հօրը.

— Ես երաշխաւոր կ'ըլլամ բերելու, ինծի՛ վստահէ Բենիամինը:

— Եթէ այդպէս է, ըրէք ուրեմն ինչպէս որ կ'ուզէք, պատասխանեց Յակոբ: Միասին տարէք մեր երկրին լաւագոյն բերքերէն. պտուղներ, մեղր, անուշահոտութիւններ, և ընծայեցէք Փարաւոնի փոխարքային: Նաև չմոռնաք կրկնապատիկ դրամ տանիլ, որովհետև ձեր պարկերուն մէջ դառուածը ձեզի չի պատկանիր: Թող ամենակարող Աստուած մեղմացնէ իշխանին սիրտը, և օրհնէ ձեզ, որ կարողանաք ողջ առողջ իմ զիրկս վերադարձնել Շմաւոնն ու Բենիամինը:

ՅԱԿՈՒԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՆՈՐԷՆ ԵԳԻՊՏՈՍ Կ'ԵՐԹԱՆ

Յակոբի որդիները երկրորդ անգամ ճամբայ ելան զէսլի Եզրիպտոս, միասին տանելով Բենիամինը:

Երբ Յովսէփ երեւցաւ իրենց, անոնք նորէն⁸ երկրպագեցին անոր առջև, և ներկայացուցին իրենց բերած ընծաները:

Յովսէփ քաղցրութեամբ տեղեկութիւններ ուզեց իրենց ձերբունի հօրը վրայ, յետոյ Բենիամինը տեսնելով հարցուց.

— Ա՞յս է ձեր ամէնէն պղտիկ շեղբայրը :

Ու խօսքը անոր ուղղելով աւելցուց .

— Աստուած պահպանէ՛ քեզ, որդեակ :

Եւ աճապարանքով դուրս ելաւ, որովհետեւ սաստիկ յուզուած էր Բենիամինը տեսնելով, և աչքերը լեցուած էին արցունքով :

Երբ նորէն վերադարձաւ, Յովսէփ Նրամայեց որ ճաշ բերեն : Զատ զատ ճաշ բերին Յովսէփի եղբայրներուն և այնտեղ դանուող Նզիպտացիներուն . որովհետեւ Նզիպտացիները սովորութիւն չունէին Իսրայէլացւոց հետ ճաշելու, զանոնք պիղծ համարելով : Ծառաները՝ Յովսէփի եղբայրները իրենց տարիքին համեմատ նստեցուցին, նախ մեծը, յետոյ կարգով փոքրերը : Բենիամինի բաժինը միւսներէն հինգ անգամ աւելի էր . այս ամէնուն վրայ եղբայրները շատ զարմացան :

Յետոյ Յովսէփ դադանի Նրամայեց վերակացուն որ բռնորին ալ պարկերը ցորենով լեցընէ, և իր արծաթ դաւաթն ալ ամենէն պղտիկին պարկին մէջ զնէ : Ասիկա կ'ընէր, հասկնալու համար թէ իր եղբայրները փոխա՞ծ էին իրենց չար բնաւորութիւնը :

Յակոբի որդիները մեկնեցան : Տակաւին քաղաքէն ատ հեռացած չէին, երբ իրենց ետեւէն հասաւ վերակացուն և ըսաւ .

— Ինչո՞ւ բարիքի փոխարէն չարիք կ'ընէք . ինչո՞ւ դողցաք իմ տիրոջս արծաթ դաւաթը :

Բռնորն ալ պնդեցին իրենց անմեղութեան վրայ : Բայց իրենց պարկերը բացուելով խուղարկուեցան, և արծաթ դաւաթը դանուեցաւ Բենիամինի պարկին մէջ :

Յակոբի որդիները քաղաք դարձան նորէն, տրտում և ամօթահար, և Յովսէփի ոտքը ինկան :

— Ո՛վ որ իմ բաժակա գողցաւ, ան իմ գերիս պիտի ըլլայ, ըսաւ Յովսէփ . դուք կրնաք ազատօրէն ձեր հօրը քով երթալ :

Այն ատեն Յուդա, արցունքոտ աչքերով պատասխանեց .

— Կը պաղատիմ, տէ՛ր իմ, թոյլ տուէք որ մեկնի այս տղան . մեր հայրը զաւէն պիտի մեռնի, եթէ Բենիամին չվերադառնայ իր քով : Ես երաշխաւոր եղած եմ, զի՛ս վար դրէք իբրեւ պատանդ :

ՅՈՎՍԷՓ ԻՆՔՁԻՆՔԸ ԿԸ ՃԱՆՉՑՆԷ

Յովսէփ ա՛լ չկրնալով յուզումը զսպել, դռնեց .

— Ես Յովսէփն եմ, ձեր եղբայրը :

Եւ խանդադատանքով համբուրեց զանոնք :

Յակոբի որդիները այնչափ չփոթած և վրդոված էին որ սպասխան մը չէին գտներ տալու :

— Մի՛ վախնաք որ ձեզի դէմ վշտացած եմ զիս վաճառելնուդ համար, աւելցուց Յովսէփ : Աստուած զիս հոս զրկեց, մեր ամէնուս երջանկութեանը համար : Ետևտով զայն՝ ձէք հօրս քով, թո՛ղ զայ Սգիստոս բնակի իր ամբողջ ընտանիքով :

Միււնոյն ատեն շատ մը ընծաներ տուաւ անոնց, նաև կառքեր՝ բերելու համար Յակոբը և իրենները :

ՅԱԿՈՅ ԵՊԻՊՏՈՍԻ ՄԷՁ

Յակոբի որդիները մեծ ուրախութեամբ զարձան իրենց հօրը մօտ . անոր լմացուցին թէ Յովսէփ ողջ է և Սգիստոսի կառավարիչը եղած է :

Մերուսին չէր կրնար հաւատալ տղոցը պատմութեանը . բայց երբ տեսաւ կառքերն ու ընծաները, ուրախութեամբ գոչեց .

— Քանի որ Յովսէփ կ'ապրի տակաւին, կ'ուզեմ մեռնելէ առաջ երթալ զինքը տեսնել :

Անմիջապէս մեկնեցաւ ամբողջ ընտանեօք, որոնք եօթնաստուըն հողի էին; և հասաւ Եգիպտոս :

Փարաւոնը անոր տուաւ Գեսեմի երկիրը, որ ամենէն բարեբեր մասն էր Եգիպտոսի :

ՅԱԿՈՐԻ ԵՒ ՅՈՎՍԷՓԻ ՄԱՀԸ

Յակոր տասնըեօթը տարի ապրեցաւ իր այն զաւկին մօտ որուն վրայ լացեր էր տարիներով :



Յակոր կ'ընդունուի Փարաւոնէն :

Երբ զգաց թէ մահը մօտ է, իր զաւակները շուրջը հաւաքեց, և նախագուշակեց Յուդայի թէ իր ցեղէն պիտի ծնի Ան որ պիտի դրկուի և բոլոր ազգերուն բազմալի պիտի բլայ:

Յիսուսն և չորս տարի ետքը Յովսէփ մնաւ հարիւր տասը տարեկան, Իսրայելացիներուն նախատեսելով իրենց Եգիպտոսէն ելիլ:

Ե. -- Յ Ո Ր

ՅՈՐԻ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԵՆԹԱՐԿՈՒԱԾ ՓՈՐՁԵՐԸ

Յովսէփի մահուան թուականներուն կ'ապրէր Եսաւի ցեղէն Յոր անունով բարեպաշտ, աստուածավախ և արդար մարդ մը, որ չարիքէն հեռու կը փախչէր: Եօթը մանչ և երեք աղջիկ ունէր, անհուն հարստութեան տէր էր, և բազմաթիւ ծառաներ ունէր:

Աստուած որ երբեմն կը փորձէ իր ամէնէն հաւատարիմ ծառաները, թոյլատրեց որ սատանան ոչնչացնէ անոր բոլոր ստացուածքները:

Եւ փորձը սկսաւ:

Մարդ մը եկաւ և ըսաւ իրեն.

— Թշնամիները եկան մտան քու հօտերուդ մէջ, բոլոր ծառաներդ սպաննեցին և յափշտակեցին բոլոր արջառներդ ու գրասներդ:

Ուրիշ պատգամաւոր մը եկաւ ըսաւ.

— Երկինքէն կայծակներ իջան և այրեցին ոչնչացուցին բոլոր ոչխարներդ և զանոնք պահպանող ծառաները: Երրորդ մը եկաւ և գուժեց.

— Գողեր եկան յափշտակեցին ուղտերդ և ուղտապանները:

Վերջապէս չորրորդ զուժկան մը ներկայացաւ և ըսաւ .

— Սոսկալի հով մը փլցուց այն տունը ուր հաւաքուած էին զաւակներդ, և բոլորն ալ մեռան կորան փլատակներուն տակ :

Յոր մեծ վիշտ կրեց այս լուրերէն, բայց խորունկ համակերպութեամբ մը ընդունեց զանոնք: Երկրպագեց Աստուծոյ և ըսաւ .

— Աստուած տուած էր ամէնն ալ և Աստուած առաւ, որհնեալ ըլլայ իր անունը :

Ն Ո Ր Փ Ո Ր Զ Ե Ր

Սատանան որ յաղթուելու վրայ էր, նորէն արտօնուեցաւ Աստուծմէ, զպչելու Յորի անձին, բայց առանց զըպչելու անոր հոգիին :



Յոր իր թուառութեան օրերուն :

Անմիջապէս բարեպաշտ մարդուն ամբողջ մարմինը վէրքերով ծածկւեցաւ, ոտքէն մինչև գլուխը: Մարդ չէր համարձակիր իրեն մօտենայու: Այլբանոցի մը վրայ պառկած և ամէն օդնութենէ զրկուած, կը ստիպուէր ինքը դարմանել իր վէրքերը:

Իր կինը կը ստիպէր զինքը որ Աստուծոյ գէժ խօսք մը ընէ ու մեռնի. բայց Յոր կը պատասխանէր.

— Ամէն ինչ Աստուծոյ կուգայ, եթէ ընդունած ենք անոր բարիքները, ինչո՞ւ պիտի մեռենք տառապանքը:

Իր բարեկամներն ալ նոյն յորդորը կուտային, և կը հրաւիրէին որ ըողոքի բառ մը արտասանէ այն Աեռէին գէժ որ կը ծանրանար իր վրայ:

Բայց Յոր անխախտ մնաց իր հաւատքին վրայ, և խոնարհ համակերպութեամբ մը ընդունեց իր ենթարկուած տառապանքները:

ԱՍՏՈՒԱԾ ԿԸ ՎԱՐՁԱՏՐԷ ՅՈՐԸ


Այն ատեն Տէրը, իր հաւատարիմ ծառային համբերութենէն դո՛ւ մնալով, ի գործ զբաւարկարութիւնը:

Յոր բժշկուեցաւ իր բոլոր վէրքերէն, Երկինքի օրհնութիւնները իջան իր վրայ, և առաջուան կրկնապատիկը հարստութիւն ունեցաւ:

Նորէն եօթը մանչ և երեք աղջիկ զաւսկի տէր եղաւ, և սուրբ ու երջանիկ կեանքով մը հարիւր քառասուն տարի ապրելէ ետքը մեռաւ:




Զ. — Մ Ո Վ Ս Է Ս



Մ Ո Վ Ս Է Ս Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը

Յակոբի սերունդները, որոնք Երբայեցի կամ Իսրայելացի կը կոչուէին, այնքան շատցան, որ սկսան վախ ազդել Եգիպտացիներուն:

Այն ժամանակէան Փարաւոնը զիրենք ենթարկեց




Իսրայելացիք կը գործածուին իբր գեղի .

չատ մը չարչարանքներու և ծանր աշխատանքներու,
և վերջապէս հրամայեց Նեղոս գետը նետել եբրայեցի բոլոր
նորածին մանչերը:

Այդ օրերուն Ղեւիի ցեղէն կին մը շատ գեղեցիկ մանչ
մը ունեցաւ, և փափաքեցաւ մանէն աղատել զայն:

Երեք ամիս շարունակ խնամով պահեց. բայց վախ-
նալով որ օր մը երեւան կ'ելլէ, իր զաւակը դրաւ կարածիւ-
թով օծուած եղէգէ զամբիւղի մը մէջ, և Նեղոս գետին
եզերքը դրաւ: Միեւնոյն ատեն տղեկին քրոջը՝ Մարիամի



Մովսէս կը ձգուի Նեղոս գետը:

ըսաւ որ մօտիկը կենայ, տեսնելու թէ ի՞նչ պիտի պատահի:

Քանի մը վայրկեան ետքը Փարաւոնի աղջիկը հոն եկաւ լողնալու համար: Չամբիւղը տեսնելով, նաժիտներուն հրաման ըրաւ որ բանան, և յուզումով տեսաւ պզտիկ աղեկը որ կուլար:

Այն ատեն Մարիամ մօտեցաւ և ըսաւ .

— Կ'ուզէ՞ք որ եբրայեցի կին մը կանչեմ որ կաթ տայ այս պզտիկին:

Փարաւոնի աղջիկը հաւանեցաւ, և Մարիամ գնաց մայրը կանչեց:

Երբ պզտիկը մեծցաւ, Փարաւոնի աղջիկը իր քով առաւ զայն, և անունը դրաւ Մովսէս, որ կը նշանակէ զուրեմն ազատուած:

ՄՈՎՍԷՍԻ ՓԱՆՈՒՍԸ

Մովսէս Փարաւոնի պալատին մէջ սորվեցաւ այն ժամանակուան եգիպտոսի բոլոր գիտութիւնները, և իմաստուն մարդ մը եղաւ:

Բայց երբ քառասուն տարեկան եղաւ, թողուց արքայական պալատը, և գնաց մխիթարել իր եբրայեցի եղբայրները, որոնք կը նեճէին գերութեան ծանր աշխատանքներուն տակ:

Օր մը տեսնելով եգիպտացի մը որ եբրայեցի մը կը ձեճէր, զարկաւ սպաննեց զայն. բայց հարկադրուեցաւ փախչիլ Մադիամու երկիրը, ուր Յոթոր անուն քուրմին համակրութիւնը շահեցաւ և ամուսնացաւ անոր Սեփովրա անուն աղջկան հետ:

Քառասուն տարի Մովսէս մնաց այնտեղ, և հովիւ եղաւ Յոթորի ոչխարի հօտերուն:

Օր մը Քորեբ լեռան կողմը գացած էր. այնտեղ մորեմի մը տեսաւ որ կը վառէր բայց չէր այրեր: Չարման-



Այրող մտքերնից .

քով մտանցաւ մտքերնիցն, որուն մէջէն ձայն մը լսեց որ կ'ըսէր .

— Ես եմ Աբրահամի, Իսահակի և Յակոբի Աստուածը . տեսայ իմ ժողովուրդիս տառապանքները, և յիշ ընտրեցի, զանկա Նզիպտոսէն հանելու և Աւեսեաց երկիրը առաջնորդելու համար :

Մովսէս ահ ու զողով պատասխանեց .

— Ես ո՞վ եմ, Տէ՛ր, որ կարող ըլլամ այդպիսի հրաշալի գործ մը կատարել :

— Գնա՛, ևս հետդ պիտի ըլլամ, ըսաւ Տէրը :

Մովսէս գնաց՝ կնոջը, զաւակներուն և Ահարոն եղբորը հետ :

Մովսէս և Ահարոն Փարաւոնի ներկայութեանը ելան, և Տիրոջը անունով պահանջեցին որ թոյլ տայ Իսրայէլացիներուն՝ Նզիպտոսէ ելլելու :

Ամբարիշտ թագաւորը մերժեց հնազանդիչ Աստուծոյ հրամաններուն, և իր կարծրասրտութեամբ տամբ տեսակ աստուածային պատիժներ հրաւիրեց երկրին վրայ: (*)



Աստուծոյ հրեշտակը կ'ապաննէ Եգիպտացիներուն անդրանիկ գաւակները :

ԻՍՐԱԵԼԱՅԻՈՑ ԵՆՔԸ ԵՔԻՊՏՈՍԷՆ

Եգիպտոսը տասներորդ պատիժով հարուածելէ առաջ, Աստուած Մովսէսի բերնով հրամայեց Իսրայէլացիներուն, որ ամէն մէկ ընտանիք մէկ տարեկան գառնուկ մը մորթէ և անոր արիւնովը իր տան դրան վրայ նշան ընէ :

(*) Այս պատիճներն են. — 1. Նեղոս գետին ջուրերը արիւն դարձան : 2. Գորսեր ծածկեցին ամբողջ Եգիպտոսը : 3. Գետնի աւազները թելաւոր պղտիկ միջատներու փոխուեցան, որոնք խայրեցին մարդ եւ անատուն : 4. Անհամար հաններ ծածկեցին Եգիպտոսը : 5. Սոսկալի ժանտախտ մը ոչնչացուց Եգիպտոսի անասունները : 6. Մարդիկ վերհերով ծածկուեցան : 7. Կարկուսը ւառեց արեւը : 8. Մարախներու օտարափ մը ոչնչացուց պտուղներն եւ տունկերը : 9. Սոսկալի խաւար մը պատեց Եգիպտոսը : 10. Եգիպտոսի բոլոր անդրանիկները կոտորուեցան :

— Այն գիշերը, ըսաւ Մովսէս, գառնուկին միտը պիտի ուտէք անխմոր հացով, այն է բաղարջով: Ոտքի վրայ պիտի ուտէք, ճամբայ ելլելու կողմ և պատրաստ, որովհետև Պագօբէ է, Չատիկը, այն է Տիրոջը անցիք:

Եւ իրօք, որոշուած գիշերը (այսինքն Հրէից նիւանն ամսոյ 14ին) Աստուծոյ հրեքտակը կ'ոտորեց բոլոր անդրանիկ զաւակները Եգիպտացիներուն, որոնց տուներու դրան վրայ գառնուկի արեան նշանը չկար:

Փարաւոն, սարսափահար, թոյլ տուաւ որ Երբայեցիները մեկնին Եգիպտոսէն, բոլոր իրենց ունեցածով մէկտեղ:

ԱՄՓՈՓՈՒՄ Գ. ՆՐՋԱՆԻ

1. Ասուած Աբրահամը ընտրեց՝ նախահայրը ըլլալու համար այն ժողովուրդին, որ նամարիս Ասուծոյ պատշաճութեամբ պիտի պահէր: (2296, Ք. Ա.)

Աբրահամ եւ իր եղբօրորդին՝ Դովս՝ Միջագետքէն Քանանու երկիրը եկան:

Ասուած Աբրահամի հաւատարմութիւնը փորձելու համար, անկէ պահանջեց որ իր որդին՝ Իսահազը՝ Իրեն զոն մատուցանէ, բայց այն վայրկեանին որ Աբրահամ դանակի հարուածը պիտի տար զաւկին, կեցուց անոր ձեռքը:

2. Իսահակ ամուսնացաւ *Ռեբեկայի* հետ, եւ երկու որդի ունեցաւ. *Եսաւ* եւ *Յակոբ*:

Յակոբ երբ չափահաս եղաւ, Միջագետքէն զնաց եւ ամուսնացաւ Լաբանի երկու աղջիկներուն հետ, Լիա եւ Հոսթէլ, եւ տասներկու զաւակ ունեցաւ:

3. Յովսէփ, Յակոբի տասներկու զաւակներէն մէկը, իր եղբայրներուն կողմէ ծախուեցաւ իբրեւ զերի:

Եգիպտոս տարուելով, Փարաւոնի փոխանորդը եղաւ, եւ հայրն ու եղբայրները ամբողջ ընտանիքով Եգիպտոս տարաւ:

4. Յակոբի սերունդը եղող Իսրայէլացիները Եգիպտոսի մէջ շատցան, եւ հալածուեցան Եգիպտացիներէն: Վերջապէս, Մովսէս, Ասուծոյ հրամանով, յաջողեցաւ իր ազգակիցները ազատել զիրենց հալածողներու ձեռքէն: (1645 Ք. Ա.):

ՉՈՐՐՈՐԳ ՇՐՋԱՆ

ԵԳԻՊՏՈՍԷՆ ԵԼԼԵԼԷՆ

ՄԻՆՉԵԻ ԹԱԳԱԻՈՐՈՒԹԻՒՆ ՀԱՍՏԱՏՈՒԻԼԸ

(1645 — 1080 Ք. Ա.)

Ա. — ԻՍՐԱՅԷԼԱՑԻՔ ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷՋ

ԿԱՐՄԻՐ ԾՈՎԷՆ ԱՆՑՔԸ

Իսրայէլացիները որ 430 տարի մնացած էին Եգիպտոսի մէջ, անկէ ելլելու ատեն վեց հարիւր հազար հոգի եղած էին, առանց հաշուելու կիներն ու տղաքները (1645 Ք. Ա.):

Իրենց մեկնումի ատեն ճամբան ցորեկը ամպէ սիւն մը կ'առաջնորդէր իրենց, իսկ գիշերը կրակէ սիւն մը:

Շատ չանցած Իսրայէլացիք հասան Կարմիր ծովուն եզերքը, և այնտեղ հաստատեցին իրենց վրանները:

Բայց Փարաւոնն քիչ յետոյ զլջացած էր այնքան բազմաթիւ մարդիկ իր երկրէն արձակած ըլլալուն համար: Ուստի հաւաքեց իր պատերազմիկները և սկսաւ կառքնորով ու ձիաւորներով հետապնդել զանոնք:

Երբ Իսրայէլացիք տեսան որ մէկ կողմէ ծովը արդեւիք կ'ըլլար իրենց յառաջացման, և միւս կողմէ Փարաւոնի զօրքերը իրենց վրայ կուգային, սաստիկ վախեցան, և աղաղակեցին Աստուծոյ ու տրանջացին Մովսէսի:

Աստուած այն ատեն ըսաւ Մովսէսի.

— Գաւազանդ վերցուր, ձեռքդ ծովուն վրայ երկըն-

ցուր ու ճեղքէ դայն, և Իսրայէլի որդիները ծովուն մէջէն
ցամաքով երթան :

Մովսէս կատարեց Աստուծոյ հրամանը : Անմիջապէս
ծովուն ջուրերը բաժնուեցան, և Իսրայէլացիները անցան
իրենց առջև բացուած ճամբէն :

Եգիպտացիներն ալ անոնց հետեւեցան նոյն ճամբէն .
բայց երբ Իսրայէլացիք ահողջովին ցամաք ելան, Մովսէս
դարձեալ Աստուծոյ հրամանով գաւազանը բարձրացուց, և
ջուրերը նորէն սոցուեցան, և Փարաօն իր ամբողջ բանա-
կով, զինուորներով և ձիերով խղզուեցաւ :



Իսրայէլացուց անցիր Կարմիր ծովէն :

Երկնային պաշտպանութեան այս յայտնի ապացոյցին
առջև, Իսրայէլացիք երախտազիտութեամբ օրհնեցին զԱստ-
ուած, ու Մովսէս գոհարանութեան երգ մը երգեց :

Ա Ն Ա Պ Ա Տ Ի Ն Մ Է Ջ

Կարմիր ծովու եզերքէն ելլելէ ետքը, Իսրայէլացիք
երկար ատեն թափառեցան ընդարձակ անապատի մը մէջ :

Ճամբան ծարաւը կը տանջէր զիրենք. բայց դառն ջուր մը կար զոր չէին կրնար խմել: Մովսէս Աստուծոյ հրամանով փայտ մը ձղեց այդ ջուրին մէջ որ անմիջապէս անուշցաւ, և Իսրայէլացիք կրցան իրենց ծարաւը անցընել: Յետոյ իրենց պաշարն ալ հառած էր: Աստուած զրկեց բազմաթիւ լորամարդիներ, որով միս ունեցան, նաև առաւօտները երկինքէն տեղացուց տեսակ մը ցօղ որուն ձերմակ հատիկները այլերի և մեղրի համը ունէին: Ասիկա կոչուեցաւ Մանանայ:

Ուրիշ անգամ զարծեալ ջուրը պահեցաւ: Այս անգամ ալ Մովսէս, Աստուծոյ հրամանով, գաւազանը ժայտի մը զարկաւ, ուրկէ առատ ջուր ցայտեց:

Մին անապատին մէջ Իսրայէլացիք հանդպեցան Ամազեկացի ժողովուրդին որ յարձակեցաւ իրենց վրայ: Մովսէս կանչեց Յեսուէն և

պատուիրեց որ իրեն նետ քաջ մարդիկ ընարէ և պատերազմ ընէ Ամազեկացուց նետ: Ինքն ալ Ահարօնի և Ուրի նետ բլուրի մը վրայ ելաւ և աղօթեց այնտեղ: Երբ ձեռքերը դէպի երկինք կը բարձրացնէր, Ամազեկացիք կը յաղթուէին. իսկ երբ յոգնելով վար կ'առնէր, Իսրայէլացիք կը յաղթուէին: Այն ատեն Ահարօն և Ուր ան որ թեւերուն տակ կեցան, մինչև որ Ամազեկացիք ըլլորովին յաղթուեցան:



Մովսէս գաւառներ ժայտին զարկաւ ուրկէ առատ ջուր ցայտեց:

ՏԱՄՆԱԲԱՆԵԱՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԸ

Եղիպտոսէն ելլելէ երեք ամիս ետքը, Իսրայէլացիները հասան Սինա լեռան ստորոտը :

Աստուած Մովսէսը կանչեց լեռան բարձունքը, անոր յայտնելու համար իր Օրէնքը, կամ տասը պատուիրանները, որ Տասնաբանեայ կոչուեցան :

Այն ասին լեռան դագաթը ամպերով ծածկուեցաւ, փայլատակումներ եղան, և լսուեցաւ Աստուծոյ ձայնը որ կ'ըսէր .

1. Ես եմ քու տէր Աստուածդ, ինձմէ ուրիշ Աստուած չունենաս :

2. Կուռք չշինես, ո՛չ երկինքին մէջ, ո՛չ երկրի վրայ, և ո՛չ ալ երկրի տակի ջուրերուն մէջ եղած բաներուն նմանութիւնը, և զանոնք չպաշտես :

3. Տէրոջը, քու Աստուծոյդ անունը պարապ տեղը բերանդ չառնես :

4. Յիշէ՛ շաբաթ օրը, և սուրբ պահէ. վեց օր աշխատէ և եօթներորդ օրը, որ Աստուծոյ է, հանգիստ ըրէ և անոր նուիրէ :

5. Պատուէ՛ քու հայրդ ու մայրդ, որ երկար կեանք ունենաս :

6. Սպանութիւն մի՛ ըներ :


7. Գէշութիւն մի՛ ըներ :

8. Գողութիւն մի՛ ըներ :

9. Ընկերիդ դէմ սուտ վկայութիւն մի՛ ըներ :

10. Քու ընկերիդ տանը, արտին կամ ուրիշ ու է ունեցածին աչք մի՛ տնկեր :

Աստուած այս տասը պատուիրանները փորագրած էր երկու քարէ տախտակներու վրայ, զորս Մովսէս Իսրայէլացիներուն պիտի բերէր :



1. Ես մ եմ սէր Աս-
ուածդ, ինձմէ ուրիշ Աս-
ուած չունենաա :

2. Կուով չեփնես եւ անոր
երկրագործին չընես:

3. Ասուծոյ անունը պա-
րապ սեղը բերանդ չառնես:

4. Շաբաթ օրը սուրբ
պահէ:

5. Հայրդ ու մայրդ պա-
սուէ, որ երկուսն ապրիս :

6. Սպանութիւն մի՛ ընես:

7. Գէտութիւն մի՛ ընես :

8. Գողութիւն մի՛ ընես :

9. Սուս չվկայութիւն մի՛
ընես :

10. Ընկերիդ ունեցածին
աչք մի՛ տես:

ՈՍԿԻԷ ՀՈՐԹԸ

Բայց Իսրայէլացիները տեսնելով որ Մովսէս օրերով կ'ուշանայ, Ահարոնի աղաչեցին որ իրենց աստուած մը շինէ՝ Եզրիպտացիներու աստուածներուն նման :

Ահարոն ստիպուեցաւ անոնց աղաչանքներուն տեղի տալու, և հրամայեց որ իրենց ոսկիէ թանկազին զարդերը բերեն, և անոնցմէ շինեց ոսկիէ հորթ մը, զոր սկսան պաշտել իբրև իրենց Աստուածը :

Աստուած, տեսնելով եղածը, պատուիրեց Մովսէսի որ Իսրայէլացւոց քով փութայ : Մովսէս շատ բարկացաւ իր



ՈՍԿԻԷ ԿՈՐԹԸ :

ազգակիցներուն չար բնթացքին, ջախջախեց, փոշիի վերածեց անոնց շինած կուռքը, և գետին նետեց քարէ տախտակները որոնք կոտորուեցան: Յետոյ հրամայեց Աստուծոյ հաւատարիմ մնացած Դևիի ցեղին, որ ձեռքերնին սուրով մանեն ժողովուրդին մէջ, և կոտորեն ամէնէն յանցաւորները:

Բայց ի վերջոյ Մովսէս նորէն լեռը ելաւ, և Աստուծոյ թողութիւն խնդրեց ժողովուրդին մեղքերուն համար: Աստուած ներեց, և անգամ մըն ալ տուաւ Տասնաբանեայ պատուիրանները պարունակող քարէ տախտակները: Երբ Մովսէս լեռնէն վար կ'իջնէր, երեսը այնպէս կը փայլէր, որ ժողովուրդը չէր կրնար անոր նայիլ:

Բայց աստուածային զթութեան այս յայտնի ազացոյցներուն հակառակ, Իսրայէլացիները ուրիշ անգամներ



Պիղնձէ օձը, որուն կը նայեին օձէն խայրուողները եւ կը բռնուէին:

ալ իրենց չար ընթացքով գժգոհութիւն պատճառեցին Աստուծոյ, որ պատժեց զանոնք զանազան կերպերով: Անդամ մը անոնց մէջ զրկեց թունաւոր օձեր, որոնք շատ մարդիկ մեռցուցին: Մովսէս դարձեալ զիմեց աստուածային գթութեան, և անոր հրամանով պղինձէ օձ մը շինեց ու զաւազանի մը ծայրը բարձրացուց: Թունաւոր օձէն խայթուողները երբ այդ պղինձէ օձին նայէին, անմիջապէս կը բժըկուէին:

ՎԿԱՅՈՒԹԵԱՆ ԽՈՐԱՆԸ, ՏԱՊԱՆԱԿ ՈՒՒՏԻՆ

ԵՒ ՀՐԷԱԿԱՆ ՏՕՆԵՐ

Իսրայէլացիները տարի մը մնացին Սինա լեռան մօտ: Մովսէս, իր ժողովուրդին մէջ ճշմարիտ Աստուծոյ հաւատքը պահպանելու համար, հաղորդեց անոնց՝ Տիրոջ տուած ուրիշ պատուիրանները: Երկնեց նաև, Աստուծոյ տուած օրինակին համաձայն, Վկայութեան խորանը, որ շարժուն տաճար մըն էր, ընդարձակ վրան մը, հազուադիւտ մօրթերով և թանկագին կերպասներով շինուած: Յետոյ շինեց հաշտութեան Ուխտին Տապանակը՝ թանկագին փայտէ, ոսկիով ծածկուած, և կափարիչին վրայ թելատարած հեշտակներ շինուած. մէջը կը գտնուէին Տասնութ բանեայ պատուիրաններուն տախտակները, երկինքէն իջած մանանան՝ ոսկի սափորով, և Ահարօնի գաւազանը:

Մովսէս, Վկայութեան Խորանին սղասաւորութիւնը Աստուծոյ հրամանով Ղեւիի ցեղին յանձնեց: Քահանաներ ընտրեց, այնանց պաշտօն մատուցանելու համար Աստուծոյ, և քահանաներուն պէտ դրաւ իր Լղբայրը՝ Ահարօն:

Աստուծոյ հրամանով, Մովսէս ծէսեր և սրբարողութիւններ սահմանեց, որոնք պիտի կատարուէին Վկայութեան Խորանին մէջ: Ծէսերու գլխաւորն էր կենդանիներու զոհը, որ մեղքի քաւութեան համար պիտի կատարուէր:

Աստուած իր հրամանները կուտար վկայութեան Խորանին մէջէն :

Տարին երեք մեծ տօներ ունէին Հրեաները .

1. Ձատիկ կամ Պասեփ, որ յիշատակն էր Իսրայէլացւոց Եգիպտոսէ ելլելուն : Շարաթ մը կը տուէր այդ տօնը, և կը կոչուէր Բաղարջակերաց շաբաթ, որովհետեւ այդ օրերուն արդիւուած էր իրենց՝ խմորուն հաց ուտել : պիտի ուտէին միայն անխմոր կամ բաղարջ հաց :

2. Պենտեկոստէի կամ շարաթներու տօն, որ կը կատարուէր Պասեփէն եօթը շաբաթ ետքը : Այս տօնը Մովսէսի կողմէ տրուած էր, Սինայի օրինաստուութեան յիշատակին համար :

3. Տաղաւարահարաց տօն, որ կը յիշեցնէր Իսրայէլացւոց անապատին մէջ անցուցած վրանարնակ կեանքը : Տաղաւար կը նշանակէ խրճիթ, վրան :

Մ Ո Վ Ս Է Ս Ի Մ Ա Հ Ը

Իսրայէլացիները Սինայէն մեկնելէ ետքը քառասուն տարի թափանցեցան Անապատին մէջ, իրբեւ պատիժ իրենց շարունակական տրտունջներուն և ըմբոստութիւններուն :

Այդ ժամանակէն ետքը եկան բնակեցան Քանանու երկրին սահմաններուն մօտ, որ իրենց խոտաչուած երկիրն էր :

Այդտեղ էր որ Մովսէս, իր խնամաստութեամբ և աստփրինութեամբ հռչակաւոր այդ անձը, ժողովուրդին տալէ ետքը բարեպաշտութեան և աստուածապաշտութեան հայրական խրատներ, իր հողին աւանդեց Աստուծոյ, Նաբաւ լեռան վրայ, որուն բարձունքէն կրցած էր տեսնել իր ազգին խոտաչուած Քանանու երկրին դեղեցիկ տեսարանները : Այնքան բարերեր էր այդ երկիրը, որ սովորութիւն դարձած էր ըսել թէ կաթ և մեղր կը բխի .


Աստուծոյ հրամանով Մովսէս իրեն յաջորդ նշանակած էր Իսրայէլի որդիներէն Յեսու .

Բ. — ՅԵՍՈՒ

Աւետեաց երկիրը մանեղու համար պէտք էր անցնիլ Յորդանան գետին խորունկ ջուրերէն :

Բայց Աստուած յայտնուպէս կը պաշտպանէր իր ժողովուրդը : Յետուի հրամանին վրայ, քահանաները որ Տապանակ Ուխտին կը սանէին, քայեցին զէպի նոյն գետը :

Հազիւ թէ սուրբնին ջուրին մէջ զրեր էին, և ա՛նա գետին ջուրէրը բացուեցան, ինչպէս կզած էր ժամանակաւ Կարմիր Մովուն, և ցամաք անցք մը բացուեցաւ, ուրկէ անցան Իսրայէլացիները, որմէ ետք ջուրերը նորէն հոսեցան բնական կերպով :



Իսրայէլացւոց անցիլը Յորդանանէն :


Առաջին քաղաքը որուն հանդիպեցան Իսրայէլացիք, Երիքաֆե էր, որ թանձր պարիսպներով և բարձր բաշտարակներով պաշտպանուած էր: Աստուծոյ հրամանով Իսրայէլացիք, Տապանակը մեկտեղ ստած, եօթն օր քաղաքին բոլորտիքը դարձան փողեր հնչեցնելով. եօթներորդ օրը քաղաքին ամուր պարիսպները կործանեցան, և Իսրայէլացիք քաղաք մտան ստանց ո և է բնդզխմութեան հանդրակելու:

Քիչ յետոյ Քանանու թագաւորները պատերազմեցան Իսրայէլացիներուն հետ: Բայց Յեսու, Աստուծոյ վրայ մեծ վստահութեամբ, յարձակեցաւ թշնամիներուն վրայ և զբուեց զանոնք:

Այդ պատերազմի միջոցին Աստուած իր հոգի պաշտպանութիւնը լքնծայեց զանազան հրաշքներով. և թշնամիներու բանակը] կ'ա՛ռա՛ր ե՛լայ պարտութեան մատուեցաւ:

Եւ այսպէս, Յեսու տիրեց ամբողջ Աւեսեաց Երկրին, զոր բաժնեց Իսրայէլի տասներկու ցեղերուն: Այդ երկիրը այժմ կը կոչուի Պաղեստին:

Յեսու խոր ծերութեան մէջ մեռաւ խաղաղութեամբ. ամբողջ ժողովուրդը ողբաց անոր մահը:



Երիկով Բաղաֆին անկումը :

Գ. — ԴԱՏԱԻՈՐՆԵՐ

Յեսուի մահէն ետքը, Իսրայէլացիները ստիպուեցան կռիւներ մղել զբացի ժողովուրդներու դէմ, որոնք քանի քանի անգամներ զերութեան ենթարկեցին զանոնք, որովհետեւ իրենք կը մոռնային ճշմարիտ Աստուածը և կուռք կը պաշտէին :

Բայց յետոյ զղջում կը յայտնէին, և Աստուած զթալով անոնց վրայ, կը զրկէր իրենց՝ քաջարի պետեր, որոնք կարող կ'ըլլային զիրենք ազատել: Այս ազատարարները Դասաուրներ կոչուեցան, որոնք ժողովուրդը կը կառավարէին Աստուծոյ օրէնքներուն համաձայն :

Ամէնէն նշանաւորներն եղան Գեդէոն, Սամփսոն և Սամուէլ :

Գ Ե Դ Է Ո Ն

Եօթը տարի կար որ Իսրայէլացիք կը հեծէին Մադիամացոյ ոց յուծին տակ, երբ Աստուած լսեց իր ժողովուրդին աղօթքները :

Աստուծոյ մէկ հրեշտակը երևցաւ Գեդէոնի, և ըստանոր :

— Գնա՛ և ազատէ Իսրայէլացիները :

Գեդէոն երեսուն հազար զինուորներ հաւաքեց և քալեց թշնամիին վրայ :

Բայց Աստուած փափաքելով որ Իսրայէլացիք յաղթութիւնը միայն ի՛ր պաշտպանութեան պարտական ըլլան, հրամայեց Գեդէոնի որ վախկոտները ճամբէ: Այն ատեն բանակին մէջ տասը հազար հողի մնացին :

— Այդ ալ շատ է, ըսաւ նորէն Աստուած, զինուորներդ առուակի մը քով առաջնորդէ, և մտդ պահէ անոնք միայն, որ իրենց ափովը ջուր կը լամեն առանց կանգ առնելու :

Այս կերպով երեք հարիւր հոգի միայն մնացին Գեղէնի քով :


Գեղէնն այս երեք հարիւր հոգիին տուաւ փողեր և հողէ սափորներ , որոնց մէջ վառուած ջանք դրուած էին :

Գիշերուան մու-

թին ասոնք լուռ մասն
Մաղխամացւոց բա-
նակին մէջ :

Գեղէնի մէկ նը-
շանին վրայ , բոլորը
մէկէն սափորները կո-
տրեցին , փողերը
հնչեցուցին , և ջանքը
երևան հանեցին սո-
սալով . — « Աստուծոյ
և Գեղէնի սուրբ » :

Ջանքուն լոյսը ,
փողերուն աղմուկը , և
մանաւանց սարսափը
որուն մատնեց Աստ-
ուած Մաղխամացիները ,
այնպիսի խառնակու-
թիւն մը առաջ բերին
անոնց բանակին մէջ ,
որ բոլորը փախան ,
ցրուեցան :



Գեղէնի յաղթանակը .

Ս Ա Մ Փ Ս ՈՆ

Իր արտասովոր ուժը. — Իսրայէլացիները նորէն Աստուծոյ զէմ մեղանչելով, ինկան Փղշտացիներու զերութեան տակ :

Աստուած իր ժողովուրդը ազատելու համար ընտրեց Սամփսոնը, զոր օժտեց արտասովոր ուժով մը :

Սամփսոն հազիւ տասնեւութ տարեկանին, տեսաւ կատաղի առիւծ մը որ մօնչեց իր վրայ կուգար. անմիջապէս բռնեց, և ուլի նման բերնէ՛ն ճեղքելով սպաննեց :

Ուրիշ անգամ մը երեք հարիւր աղուէսներ բռնելով, անոնց պոչին կապեց վառուած ջահեր, և արձակեց Փղշտացիներու արտերուն մէջ, ուր հրդեհը անդարմանելի աղէտներ



Սամփսոն առիւծին բնանը ճեղքելով սպաննեց, պատճառեց :

Փղշտացիները, զայրացած, բռնեցին Սամփսոնը և կապեցին հաստ չուաններով : Բայց Սամփսոն անմիջապէս կտրեց չուանները, և իշու ծնօտ մը առնելով սպաննեց հազար Փղշտացի, և մնացեալները ցիրուցան ըրաւ :

Փղշտացիները ա՛յ չհամարձակելով բռնի ուժով անոր վրայ յարձակիլ, առիթ փնտոեցին դաւով զայն ձեռք անցընելու :

Իմանալով որ իրիկուն մը Սամիսոն Գազա քաղաքը մտած է, անմիջապէս քաղաքին գուռները զոցեցին, որպէսզի զայն բանտարկուած պահեն և սպաննեն :

Բայց Սամիսոն իմանալով անոնց զիտումը, կէս զիշերին ելաւ և զէպի քաղաքին մէկ գուռը ուղղուեցաւ. տեղէն հանեց այդ գուռը, ուսերուն վրայ առաւ քովի սիւներով և կղպանքներով մէկտեղ, և փոխադրեց մտակայ յերան մը զլուխը :

Սամիսոնի մատուցիլը եւ մահը.— Փղշտացիները տեսնելով որ իրենց թշնամին կը խուսափի միշտ, դրամ առւին Տալիլա անուն կնոջ մը որ անոր հետ կ'ապրէր, որպէսզի իմանայ և իրենց ըսէ Սամիսոնի արտասուլոր ուժին զազտնիքը :

Սամիսոն երկար ատեն զիմադրեց Տալիլայի ստիպումներուն, բայց վերջապէս տեղի տուաւ և յայտնեց զազտնիքը :

— Եթէ մազերս կտրեն, ըսաւ, միւս մարդոց չափ տկար պիտի ըլլամ :

Արդ, որ մը երբ Սամիսոն կը քնանար, Տալիլա կտրեց անոր մազերը, և զինքը յանձնեց Փղշտացիներուն : Անոնք փորեցին Սամիսոնի աչքերը, և զայն ստիպեցին ջազացի մը քարը դարձնել :

Բայց ժամանակ անցնելով Սամիսոնի մազերը նորէն երկնցան, և սկսաւ վերստանալ իր նախկին ուժը :

Քանի մը ամիս ետքը, երեք հազար Փղշտացիներ երբ իրենց Դաֆոն կուռքին զո՛հ կը մատուցանէին, Սամիսոնը իրենց կռատունը բերին՝ անոր դժբախտութիւնը ծաղրելու համար :

Սամիսոն խնդրեց որ զինքը տանին երկու սիւներու մէջտեղ, որոնց վրայ հաստատուած էր շէնքը : Այդ ատեն Աստուծոյ օգնութիւնը խնդրելով, լեթոյ ես ալ մեռնիմ

Փղշտացւոց հետ՝ ըսաւ, և բազուկներուն ըտլոր ուժովը հրեց, տապալեց երկու սիւները և կործանեցաւ կռատունը:

Սամիսոն ջախջախուեցաւ փլատակնէրուն տակ, երևք հազար Փղշտացիներու հետ:

ՀԵՂԻ ԵՒ ՍԱՄՈՒԷԼ

Սամիսոնի մահէն ետքը Հեղի քահանայապետը դատաւոր եղաւ Իսրայէլացւոց:

Այդ ժամանակները ծնաւ Սամուէլ: Իր մայրը որ դայն Աստուծոյ պաշտամունքին նուիրել ուխտած էր,



յանձնեց զինքը Հեղի քահանայապետին: Տղան մեծցաւ Աստուծոյ տանը մէջ: Զինքը կը սիրէին Աստուծոյ և մարդիկ:

Հեղիի զաւակները, ընդհակառակն, չար էին, և իրենց անվայել վարմունքով ժողովուրդը կը հեռացրնէին աստուծոյ պաշտութենէ, զէջօրինակ ըլլալով անոնց՝ իրենց անկարգութիւններով:

Հեղի կը տեսնէր այս բոլորը, բայց չէր սաստեր, չէր յանդիմաներ իր զաւակները:

Սամուէլ Հեղի Լահանյապետին մօտ:

Գիշեր մը, երբ Հեղի քնոցած էր, Աստուած կանչեց Սամուէլը :

— Խօսէ՛, Տէ՛ր, որ քու ծառայ լսէ, պատասխանեց Սամուէլ :

Եւ Աստուած ըսաւ .

— Որովհետեւ Հեղի շատ թոյլ ու ներողամիտ գտնուեցաւ իր զաւակներուն, և աչք զոցեց անոնց անկարգութիւններուն, օրինակելի պատիժով մը պիտի հարուածեմ իր Տունը :

Յաջորդ օրը երբ Հեղի Սամուէլէն իմացաւ Աստուծոյ պատգամը, խոնարհ համակերպութեամբ պատասխանեց .

— Տէրն է ինձը, թող իր կամքը կատարուի :

Հեղի եւ իր զաւակները կը պատժուին. — Ժամանակ մը ետքը պատերազմ ծագեցաւ Փղշտացիներու և Իսրայէլացիներու մէջտեղ :

Իսրայէլացիները Տապանակ ուխտին իրենց հետ պատերազմի գաշտը տարին, յուսալով որ ատող պիտի ապահովուի իրենց յաղթութիւնը :

Բայց Տապանակը օգուտ չունեցաւ, որովհետեւ Աստուծոյ վրայ հաւատքը կը պակսէր իրենց, և պէտք էր որ Աստուծոյ կամքը կատարուէր : Իսրայէլացիները յաղթուեցան : Հեղիի զաւակները, որ Տապանակին հետ



Հեղի լրաբերեցէն կը լսէ աղ՛տը :

էին, պատերազմի միջոցին սպանուեցան, և նոյն իսկ Տապանակը գերի տարուեցաւ. Փղտացիներուն կողմէ:

Հեղի երբ այս աղէտին լուրը իմացաւ լրաբերներէ, կոնակի վրայ աթոռէն ինկաւ և զլուխը ջախջախուեցաւ:

ՍԱՄՈՒԷԼ՝ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐՈՒ ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՒՈՐԸ

Հեղիի մահէն ետքը, Սամուէլ դատաւոր եղաւ Իսրայէլացիներուն, և այդ պաշտօնը վարեց իմաստութեամբ, և երկնքի օրհնութիւնը հրաւիրեց ժողովրդեան վրայ:

Փղտացիք տեսնելով որ Տապանակը իրենց քով պահած միջոցին չարաչար կը պատժուին և իրենց կուռքերը կը կործանին, պատրաստուեցան ետ զրկել զայն:

Բայց Սամուէլ երբ ծերացաւ, Իսրայէլացոց բարգաւաճումը կանգ առաւ. որովհետեւ Սամուէլի ծերութեան ատեն իր երկու որդիները դատաւորութիւն ընելով ժողովուրդը կը նեղէին, փոխանակ իրենց աստուածապաշտ հօր բարի և իմաստուն օրինակին հետեւելու:

Այն ատեն Իսրայիլի Մեքերը եկան գտան Սամուէլը և անկէ պահանջեցին որ իրենց թաղաւոր մը ընտրէ և օծէ:

Սամուէլ աշխատեցաւ Իսրայէլացիները ետ կեցնել իրենց պահանջումէն, բայց իր յորդորներն անօգուտ անցան: Ուստի աղօթքով Աստուծոյ դիմեց, որ իրեն հրամայեց. — «Ըրէ՛ ինչ որ կը պահանջեն»:

Այն ատեն բարի ծերունին Սաւուղը ընտրեց և զայն թաղաւոր օծեց (1080 Ք. Ա.):

Զ. — Հ Ռ Ո Ւ Թ

Նոյեմի եւ զաւակները. — Դատաւորներու ժամանակ Բեթղհէմի մէջ կ'ապրէր Եբլմիլեք անուն մարդ մը:

Իսրայէլացոց երկրին մէջ մեծ սով մը ծագելով, այս մարդը իր երկրին մէջ ապրուստի միջոցէ զուրկ մնաց,

հեռացաւ անկէ, և զնաց հաստատուեցաւ Մովսէսի տղայու երկիրը, իր շնորհքը՝ Նոյեմիի և երկու որդիներուն հետ :

Քանի մը տարի ևտքը Եբրիմայեք մնաւ :

Իր որդիները ամուսնացան տեղացի աղջիկներու հետ, Որփա և Հոււթ :


Բայց վեց տարի ևտքը այդ որդիներն ալ մնան :

Նոյեմի, վիշտէն ընկճուած, որոշեց իր երկիրը Բեթ-

լեհէմ դառնալ, և հարսները հրաւիրեց որ իրենց ընտանիքին քով կրթան :

Որփա հրածեշտի համբոյրը տըւաւ : Բայց Հոււթ ըսաւ իր կեսորդը .

— Ես չեմ բաժնուիր քեզմէ, ուր որ երթաս հեազ պիտի դամ . քու ազգդ իմ ազգս պիտի ըլլայ, քու Աստուածդ՝ իմ Աստուածս . զուն ուր որ մեռնիս ես ալ հոն պիտի մեռնիմ :



«Քու ազգդ իմ ազգս պիտի ըլլայ ևս Աստուածդ իմ Աստուածս :»

Նոյեմի տեսնելով որ Հոււթ հաստատուն կը մնայ իր ազնիւ որոշումին մէջ, խանդազատանքով համբուրեց զայն, և երկուքը մէկէն ճամբայ ելան :

Հոււթ հասկ կը ժողվի Բոոսի արտին մեզ — Հունձքի ժամանակ Բեթղեհէմ հասան անոնք : Հոււթ ըսաւ Նոյեմիի .

— Մեզի ուտելիք՝ ճարելու համար երթամ հասկ ժողովեմ արտերէն, եթէ կ'արտօնես :

Եւ արտ մը զնաց, և հասկ ժողովել սկսաւ մշակներուն հետեւէն :

Այս արտը կը պատկանէր մեծահարուստ Բոոսի, որ



ազգական էր Երիմելքի, ուրկէ այրի մնացած էր Նոյնի :

Բոոս խմանալով Հոռթի աղն իւ վայրմունքը իր կիսրոջ նկատմամբ, ահ ուր մօտեցաւ և ըսաւ .

— Իմ արտէս ուրիշ արտ մ'երթար, աղջիկս, առանց վախի հընձորդներուն հետեւէ : հրամայած ՚իւմ որ քեզի նեղութիւն չպատճառեն :

— Ես օտարական մըն եմ, ի՞նչ է պատճառը որ այսչն ուր հըր կ'ընես ինձի :

« իմ արտէս ուրիշ արտ մ'երթար »

— Գիտեմ ինչ որ բրիր Նոյնիի որ իմ ազգականս է, պատասխանեց Բոոս : Քանի որ իր Աստուածը քուկզ ալ եղած է, Ան պիտի պահպանէ քեզ իր հզօր հովանիին տակ :

Այս ըսելէ ետքը, հրաւիրեց մանկամարդ կիներ՝ մասնակցիլ հնձորներու ճաշին . և զաղտնապէս աստնցալ պատ-

ուիրեց որ իրենց կապած որաներէն ցորենի հասկեր ձղեն, որպէս զի Հոռթ կարենայ ժողովել:

Բոոս կ'ամուսնանայ Հոռթի հետ. — Հոռթ իրիկունը Նոյեմբի քով դարձաւ. այս վերջինը տեսնելով Հոռթի բերած առատ ցորենի հասկերը, ըսաւ.

— Աստուած օրհնէ Բոոսը. անիկա միշտ բարի եղած է իրեննեբուն:

Երբ հունձքը վերջացաւ, Բոոս՝ մովաբացի մանկամարդ կնոջ առաքիհու թէնէն ազգուած՝ ամուսնացաւ անոր հետ, թէեւ Բեթլեհեմի ամէնէն աղքատ կիներն եղած ըլլար ան:

Շատ չանցած Աստուած զաւակ մը տուաւ անոնց: Այս զաւակը որ Ովբեթ կոչուեցաւ, հայրը եղաւ Յեսսէի, և Յեսսէ ալ հայրն էր Դաւիթի, որուն ցեղէն պիտի ծնէր Մեսիան՝ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ:

ԱՄՓՈՓՈՒՄ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆԻՆ

1. — Իսրայէլացիները Կարմիր Ծովէն անցնելով քափառեցան անապատին մէջ ուր հրաբոլ սնունդ զտան:

Սինա լեռան վրայ Ասուծմէ ստանալէ ետքը Տասը պատուիրանները, քառասուն տարի անապատին մէջ մնացին, իբրեւ պատիժ իրենց տրտնուցման և Ասուծոյ դէմ ըմբոսնութեան:

2. Մովսէսի մահէն ետքը Յեսու անոր յաջորդեց: Ան իսրայէլացիները անցուց Յորդանանէն, մտաւ Աւտտայ երկիրը, գրաւեց Երիփովը և ուրիշ քաղաքներ, և երկիրը բաժնեց իսրայէլի տասներկու ցեղերուն:

3. Երբ Յեսու մեռաւ, Ասուծոյ ժողովուրդը կառավարուեցաւ Դաւաւորներու կողմէ: Ասոց ամենէն նշանաւորները եղան Գեղէնն, Սամիսոն և Սամուէլ:

Սամուէլ ժողովուրդին բաղձանքը կատարելով, Սաւուղը ընտրեց և զայն քաղաւոր օծեց (1080 Ք. Ա.):

ՀԻՆԳԵՐՈՐԳ ԵՐՁԱՆ

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԷՆ

ՄԻՆՉԵՒ ԲԱԲԵԼՈՆԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ

(1080 — 606 ՔՐԻՍՏՈՍԷ ԱՌԱՋ)

Ա. — Ս Ա Ի Ո Ւ Ղ

ՍԱԻՈՒՂԻ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆԸ

Սաւուզ իր իշխանութեան առաջին օրերուն նշանաւոր եղաւ Ամմոնացիներու վրայ տարած փայլուն յաղթութեամբ:

Երկու տարի ետքը Փղշտացիները արշաւեցին Իսրայէլացիներու երկիրը: Սաւուզ անոնց վրայ քալեց:

Սամուէլ որ կ'ուզէր զո՛ւ մատուցանել Աստուծոյ, անոր սղաշտպանութիւնը հայցելու համար, Սաւուզի հրամայած էր որ իրեն սպասէ եօթը օր: Եօթներորդ օրը Սամուէլ կ'ուշանար դալու, և Իսրայէլի բանակը՝ սպասելէն ձանձրացած՝ կը սկսէր ցրուիլ: Ուտտի Սաւուզ ի'նք ըրաւ զո՛ր, քահանայապետին տեղ: Հաղիւ թէ աւարտած էր, երբ Սամուէլ հասաւ, և սաստիկ յանդիմանեց Սաւուզը իր անհնազանդութեան համար, որով քահանայապետի իրաւունքը յափշտակուած կ'ըլլար:

Փղշտացիներուն դէմ պատերազմը յաջող եղաւ, բայց այդ յաջողութիւնը ձեռք բերուեցաւ Սաւուզի զաւակ Թոփաթանի շնորհիւ, որ յանդուգն ծրագիր մը պատրաստեց, և միմիայն իր կապաբնակիրին ընկերակցութեամբ

գիշեր ատեն մտաւ թշնամի բանակը, և աներկիւղ քաջութեամբ սարսափի և շփոթութեան մատնեց թշնամիները: Սաւուղ իր զինուորներով շուտով հասաւ, և արիւնալի պատերազմ մը մղելով վերջնական պարտութեան մատնեց թշնամիները:

Բայց Սաւուղ ուրիշ անգամ մըն ալ անհնազանդ զրտնուեցաւ: Քսան տարիէ ի վեր կը թագաւորէր, երբ Տիրոջը հրամանով պատերազմի ելաւ Ամազելկացիներուն դէմ, Չարգեց, կտոր կտոր ըրաւ թշնամիները, և անոնց թագաւորը զերի առաւ: Բայց հակառակ Աստուծոյ հրամանին, թշնամիէն առած աւարին լաւադոյն մասը իրեն պահեց:

Այս նոր անհնազանդութիւնը իր կորուստին պատճառ եղաւ: Աստուած լքեց զինքը, և իրեն յաջորդելու համար ընտրեց Դաւիթը, Յուդայի ցեղէն: Աստուծոյ հրամանով Սամուէլ թագաւոր օծեց Դաւիթը. և այդ օրէն Աստուծոյ հոգին հեռացաւ Սաւուղէն և հանգչեցաւ Դաւիթի վրայ:

Դ Ա Ի Ի Թ Ս Ա Ի Ո Ի Դ Ի Մ Օ Տ

Սաւուղ այն ժամանակէն ետքը չար ողիին մասնուած էր, և երբեմն երբեմն տապնապններ կ'ունենար, զոր երաժշտութիւնը միայն կրնար մեղմացնել:

Դաւիթ որ ճարտար քնարանար մըն էր, թագաւորին մօտ կանչուեցաւ, սիրովելու համար անոր տառապանքները: Այն օրէն ետքը Սաւուղ համակրեցաւ Դաւիթի, և իր ծառայութեան մէջ առաւ զայն:



Գաւիթ իբր ճնարահար Սաւուղի մօտ :

Գ Ա Ի Ի Թ Ե Ի Գ Ո Ղ Ի Ա Թ

Փղշտացիները նորէն կը յարձակէին Իսրայէլացուոց վրայ: Երբ երկու բանակները զէմ առ զէմ եկան, հսկայ հասակով Փղշտացի մը՝ Գողիաթ՝ երկու բանակներուն մէջ տեղ կանգնեցաւ. և արհամարհանքով պօստալ սկսաւ.

— Ձեր մէջէն ամէնէն քաջ մարդը ընտրեցէք, թո՛ղ զայ մինակը կուռի ինծի հետ:

Քառասուն օր շարունակ այդ հսկան թշնամանեց Իսրայէլացիները. բայց իր յաղթ հասակը և սոսկալի երե-

ւոյթը աճ ու դողի կը մատնէր ամէնէն յանգուզն Իսրայէլացիներն անգամ :

Դաւիթ, յուզուած և զայրացած իր ազգակիցներուն եղած թշնամանքէն, ներկայացաւ նսկային դէմ պատերազմելու համար : Զինքը առաջնորդեցին Սաուղի քով, որ մեղքնալով իր սիրելիին երիտասարդութեանը, ուզեց անոր տալ իր զրահներն և սուրը :

Բայց Դաւիթ մերժեց, ըսելով .

— Աստուած կը պահպանէ զիս այդ Փղշտացիին դէմ :


— Գնա՛ ուրեմն, Աստուած օգնէ քեզի :

Դաւիթ հինգ հատ յղկուած կրոր քարեր առաւ միայն, իր գաւազանին և պարստտիկին հետ, և շխտակ Փղշտացիին վրայ գնաց :

— Ես շո՞ւն եմ որ գաւազանով վրա ս յարձակելու կուզաս, պօսաց Գողիաթ :

— Դուն սուրով և նիզակով կուզաս իմ վրայ, պատասխանեց Դաւիթ, բայց ես քու վրայ կուզամ բանակներու Տիրոջը անունով, զոր համարձակեցար թշնամանել :

Այս ըսելով, Դաւիթ առաւ իր պարստտիկը, վստահ ձեռքով մը Փղշտացիին վրայ արձա-



Դաւիթ կը սպաննէ Գողիարը :

կեց քարը, որ ճակատէն զարնելով զգեսնեց զայն: Ան-
միջապէս Դաւիթ թշնամիին վրայ յարձակելով, յափշտա-
կեց անոր սուրը և գլուխը կտրեց:

Փղշտացիները սարսափահար փախան, և Իսրայէլացի-
ները սոսկալի ջարդ մը տուին անոնց:

ՍԱԽՈՒՂԻ ՆԱԽԱՆՁՈՏ ԱՏԵԼՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԴԱՒԻԹԻ ՎԵՀԱՆՁՆՈՒԹԻՒՆԸ

Այս փայլուն յաղթանակին վրայ ժողովուրդը խան-
դավառ ցոյցեր կ'ընէին Դաւիթի: Կիները զայն կը զիմաւո-
րէին ներքողի եր-

գերով, նուագնե-
րով. — «Սաւուղ
հազար հողի սպան-
նեց, Դաւիթ՝ ճասը
հազար» կը գոչէին:

Այս գովեստ-
ները զրդուցին
Սաւուղի նախանձը
և և առեւութիւնը:
Այնպէս որ երկու
անգամ Սաւուղ
փորձեց զեղարգով
սպաննել Դաւիթը,
մինչ այս վերջինը
քնար կը զարնէր.
բայց երկու անգա-
մին ալ Դաւիթ
կրցաւ ազատիլ ա-
նոր հարուած-
ներէն:



Սաւուղ զեղարգով կ'ազէ սպաննել Դաւիթը:

Սաւուղի որդին՝ Յովնաթան՝ բնաւ համամիտ էր հօրը հալածանքներուն, և կը պաշտպանէր Դաւիթը զոր շատ կը սիրէր :

Դաւիթ տեսնելով որ կեանքը վտանգի մէջ է, անպատը փախաւ : Սաւուղ հոն ալ հետապնդեցաւ իրեն :

Պատահեցաւ որ օր մը Սաւուղ, սաստիկ յոգնած, եկաւ քնացաւ քարայրի մը մէջ, ուր պահուըտած էր Դաւիթ իր ընկերներով : Ասոնք յորդորեցին Դաւիթը որ իր թըշնամին մեռցնէ և ձեռքէն ազատի : Դաւիթ վահանձնօրէն մերժեց, և բաւականացաւ անոր քղանցքին ծայրէն կտրելով :

Ուրիշ անգամ մը Դաւիթ դարձեալ մտաւ թագաւորին վրանը ուր կը քնանար ան : Կրնար մեռցնել. բայց այս անգամ ալ բաւականացաւ անոր գեղարդը և ջուրի կուժ առնելով : Վաստուած չընէ որ ևս Աստուծոյ օծեալին վրայ ձեռք վերցնեմ, կ'ըսէր Դաւիթ :

Յետոյ դնաց մօտակայ բարձունքի մը վրայ, և պօռաց Սաւուղի զօրավարներէն Արհններին :

— Այսպէ՛ս կը պաշտպանես քու տէրդ. տե՛ս, գիշեր ատեն մէկը բանակ մտած և տիրոջդ գեղարդը և կուժը առած է :

Ս Ա Ի Ո Ի Ղ Ի Մ Ա Հ Ը

Սամուէլ մեռած էր, և Սաւուղի մահն ալ մօտ էր :

Փղշտացիք նորէն իրենց բոլոր ուժովը յարձակեցան Իսրայէլացւոց վրայ : Աստուծոյ թոյլտուութեամբ Սամուէլի սգին երեւցաւ Սաւուղի և ըսաւ .

— Տէրը լքած է քեզ, Սաւուղ, վաղը գուն և զաւակդ գերեզման պիտի մտնէք :

Գուշակութիւնը կատարուեցաւ . Իսրայէլացիները յաղթուեցան, Սաւուղի որդին, Յովնաթան, ինկաւ պատերազմին մէջ : Իսկ Սաւուղ որ վիրաւորուած էր, թըշնամիին ձեռքը գերի չիյնալու համար, իր գեղարդին վրայ իյնալով ինքզինքը մեռցուց :




Սաւուղ իր գեղարդին վրայ իյնալով իննգինը մեռցուց :

Դաւիթ այս գոյժին վրայ առատ արցունք թափեց,
և ողբ յօրինեց Սաւուղի և Յովնաթանի վրայ որուն կապ-
ուած էր մեծ քարեկամութեամբ մը :

Բ. — ԴԱԻԻԹ

ԴԱԻԻԹ՝ ԹԱԳԱՒՈՐ ԿԸ ՀՌՉԱԿՈՒԻ

Սաւուղի մահէն ետքը, Դաւիթ թագաւոր հռչակուեցաւ (1040 Ք. Ա.) :



Դաւիթ Սաղմոս երգելով կ'առաջնորդէ Տապանակ Ուխտին :

Թագաւորական գահը Երուսաղէմ հաստատեց, և այնուհետ շքեղ պալատ մը շինել տուաւ, հոն փոխարկեց Ուխտի Տապանակը :

Տապանակի փոխադրութիւնը մեծ հանդիս աւորուեցաւ : Դաւիթ, պարզ Ղեւտացիի մը պէս հագուած, անոր առջեւէն կ'երթար, նուիրական երգեր երգելով :



ԴԱԻԹ ՄԵՍ ՄԵՂՔ ՄԸ ԿԸ ԳՈՐԾԷ

Դաւիթ, փայլուն յաղթութիւններ տալած էր թըշնամիներուն վրայ, և փառքի գաղաթնակէտին վրայ կը գտնուէր, երբ յանցաւոր եղաւ մեծ մեղքով մը:

Օր մը երբ կը պտտէր պալատին պատշգամին վրայ, նշմարեց Բեքսաբէ անուն կին մը, որ իր բանակի սպաներէն մէկուն՝ Ուրիայի ամուսինն էր, և մեղաւոր մտածումը ունեցաւ զայն իրեն կին ընելու:

Ուրիա պատերազմի մէջ կը գտնուէր, և փայլուն ծառայութիւններ կը մատուցանէր: Դաւիթ յանդգնեցաւ հրամայել որ իր այս հաւատարիմ ծառան պատերազմի ամէնէն վտանգաւոր կէտին վրայ զրկուի որպէս զի սպաննուի: Եւ իրօք, Ուրիա այնտեղ սպաննուեցաւ, և Դաւիթ Բեքսաբէն իրեն կին ըրաւ:

Տէրը անպատիժ չթողուց այսքան չար գործ մը Դաւիթի զրկեց Նաթան մարգալէն, որ սա առակով խօսեցաւ իրեն.

— Քաղաքի մը մէջ երկու մարդիկ կային, մէկը աղքատ միւսը հարուստ: Հարուստը ունէր ոչխարի և արջառի հօտեր, իսկ աղքատը՝ գառնուկ մը միայն: Աղքատը շատ կը սիրէր գառնուկը, իրեն հետ կը կերցնէր, կը խըմցընէր, և զիբկին մէջ կը քնացնէր զաւկի նման: Օր մը հարուստին տունը հիւր եկաւ. ան խնայեց իր բազմաթիւ ոչխարներէն մէկը կտրել, և այլ աղքատին մէկ հատիկ գառնուկը խլեց, մորթել տուաւ, և անով պատուասիրեց իր հիւրը:

— Այդ մարդը մահուան արժանի է, պօռաց Դաւիթ՝ սաստիկ զայրանալով:

— Այդ մարդը դո՛ւն ես, պատասխանեց Նաթան. դուն խլեցիր Ուրիայի կինը, զինքն ալ Ամմոնոցիներուն սուբով սպաննել տուիր: Այսպէ՛ս կ'ըսէ Աստուած. «Քանի որ դուն իմ խօսքս արհամարհեցիր և չարիք գործեցիր, քու Տունէդ

քեզի դէմ չարիք պիտի ունենաս. դուն ծածուկ չարու-
թիւն գործեցիր, իսկ ես քեզ յայտնի կերպով պիտի պատ-
ժեմ ամբողջ Իսրա-
էլիի և արեգական
ասջևւս :

Աստուածային
այս խիստ և անո-
ղոք պատգամը լսե-
լով, Դաւիթ ան-
կեղծ զզուում յայտ-
նեց, երկար ատեն
ապաշխարեց և զրեց
իր աննման Սաղ-
մոսները որոնք
միշտ կը կարգաց-
ուին եկեղեցիին
մէջ, մանաւանդ
Ողորմեա՛ ինձ Աստ-
ուած սաղմուր, որ
ապաշխարութեան
օրերուն մէջ կը
կարգացուի :



— Այդ մտղը դո՛ւն ես,
բաւ Նաբան մարգարէն Դաւիթին :

ԱՐԻՍՏՈՂՈՄԻ ԱՊՍՏԱՄԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՀԸ

Բերսաբէէն ծնած պատջին դաւակը մեռաւ : և Դաւիթ
սաստիկ վիշտ զգաց : Այդ վիշտին յաջորդեց ուրիշ վիշտ մը :
իր Աբիսողոմ զաւակը ապստամբեցաւ հօրը դէմ, իրեն
կողմը չահելով բազմաթիւ կուսակիցներ :

Դաւիթ այս լուրը իմանալուն պէս հեռացաւ Երու-
սաղէմէն, որովհետեւ չուզեց պատերազմիլ իր զաւակին հետ :
իր զինուորներուն պետ կարգեց Յովաբ զօրավարը, և անոր
պատուիրեց որ խնայեն Աբիսողոմի ու չսպաննեն զայն :

Եփրայիմի անտառին մէջ կատաղի կռիւէ մը ետքը, Դաւիթի զինուորները յաղթանակ տարին:

Աքիսողոմ, ջորիի մը վրայ նեծած, անապարանքով կը փախչէր. բայց ճամբան իր գլխուն երկար մազերը կաղնիի մը ճիւղերուն անցան. ջորին շարունակեց իր վազքը և Աքիսողոմ մազերէն կախուած մնաց:

Յովաբ, թագաւորին յանձնարարութիւնը մոռնալով, նիզակի երեք հարուածներով ծակեց Աքիսողոմի մարմինը, և զինուորները ամբողջացուցին անոր գործը՝ սպաննելով Աքիսողոմը:

Իր ըմբոստ զաւկին մահը իմանալով՝ Դաւիթ գտուն արցունքներ թափեց, և իր վիշտին մէջ գոչեց.

— Ինչո՞ւ իմ կեանքս քեզի համար չեմ կրնար տալ զաւա՛կս:

ԴԱՒԻԹԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Դաւիթ ուրիշ պատերազմներ ալ ըրաւ յաջողութեամբ Փղշտացիներուն դէմ: Շահած յաղթանակները իր ժողովուրդին ապահովեցին երկար տարիներ խաղաղ բարգաւաճում մը:

Երբ Դաւիթ զգաց թէ իր մահը կը մօտենայ, իր Սողոմոն զաւակը թագաւոր հռչակեց, և ժողովուրդին ներկայութեանը թագաւոր օծել տուաւ զայն քահանայապետին:

Յետոյ իմաստուն խրատներ տուաւ իր զաւկին, պետութեան գործերը վարելու համար, պատուիրեց անոր՝ Երուսաղէմի մէջ փառաւոր տաճար մը կանգնել Աստուծոյ, և մեռաւ եօթանասուն տարեկան (1000 Ք. Ա.):

Գ. — ՅՈՂՈՄՈՆ

ՍՈՂՈՄՈՆ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԿԸ ԽՆԴՐԷ ԱՍՏՈՒԾՄԷ

Սողոմոնն հազիւ տասնըութը տարեկան էր, երբ գահ բարձրացաւ :

Երազի մէջ Տէրը երեւցաւ իրեն և ըսաւ :

— Ուզէ ինչ որ կը փափաքիս և պիտի տամ :

Սողոմոնն իմաստութիւն միայն խնդրեց Աստուծոմէ . և Աստուած է զայն ոչ միայն մարդոց ամէնէն իմաստունը , այլև ամէնէն հարուստը և ամէնէն մեծաշուք թագաւորը ըրաւ :

ՍՈՂՈՄՈՆԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ

Սողոմոնն չատ չանցած ասիթ ունեցաւ յայտնելու Աստուծոյ իրեն տուած իմաստութիւնը :

Երկու կիներ միասին կը բնակէին , և երկու նորածին զաւակներ ունէին : Տղոցը մէկը զիշերը մեռած ըլլալով , մայրը ողջ տղեկը առաւ , և անոր սեղ իր մեռած զաւակը դրաւ :

Ասոր վրայ կոիւ մը ծագեցաւ երկու կիներուն մէջտեղ , և խնդիրը Սողոմոնի դատաստանին յանձնուեցաւ :

Ուէ վկայ չկար , և անկարելի կ'երեւար հասկնալ թէ ողջ տղեկը երկու մայրերէն որո՞ւ կը պատկանի :

Ճշմարտութիւնը երեւան հանելու համար , Սողոմոնն , երկու կիներուն ըսածներն ալ լսելէ ետքը , հրամայեց իր թիկնապահներէն մէկուն .

— Սուր մը առէք և երկու կտոր ըրէք ողջ տղան , և տուէք երկու կիներուն :

Կեղծ մայրը հաւանեցաւ այս բաժանումին : Բայց ճշմարիտ մայրը սաստիկ յուզուելով պօռաց .



— Կը պաղատի՛մ, Տէր իմ, մի՛ սպաննէ՛ք զաւակս, հող չէ, այս կնոջ ատէ՛ք, բաւական է որ ողջ մնայ :

— Ահա՛ բ ու ն մ ա յ ը ը , ըսաւ , Սողոմոն՝ կ ն ո ջ անկեղծ ճիչէն աղ-դուած : Իրե՛ն տը-ւէ՛ք աղան :

Ա մ է ն մ ա ը ղ հիացաւ թագաւորին՝ իմաստութեան վրայ :

«Տղան երկու կտոր ընելով երկու մայրերուն տւէ՛ :»

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՏԱՃԱՐԻՆ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ

ՍՈՂՈՄՈՆԻ ՓԱՌԻԸ

Սողոմոն իր հօրը՝ Դաւիթի պատուէրին համաձայն Երուսաղէմի մէջ տաճար մը շինել տուաւ, որ աշխարհի հրաշալիքներէն մէկը եղաւ. անիկա կը շողաք ոսկիով, արծաթով և թանկագին քարերով :

Եօթը տարի տեւեց անոր շինութիւնը, և անոր մէջ դրուեցաւ Ուխտի Տապանակը :

Դրացի երկիրներու թագաւորներ Սողոմոնի բարե-

կամութիւնը կը փնտռէին, իր իմաստութեան մեծ համբաւին համար :

Մաքայի թագուհին հեռաւոր երկիրներէ եկաւ Երուսաղէմ, խորհուրդ հարցընելու Սողոմոնի, և իր երկիրը դարձաւ մեծ հիացումով :

Այսպէս, Սողոմոն երկար տարիներ ապրեցաւ խաղաղութեան մէջ, հարստութեամբ, փառքով ու պատիւով ճոխացած :

Բայց, վերջին տարիները, վայելած փառքէն հպարտանալով, իր կիրքերուն դերի եղաւ : Աստուած, զայն պատժելու համար, ազգարարեց որ իր մահէն ետքը թագաւորութիւնը երկուքի պիտի բաժնուի :

Դ. — ԹԱԳԱԻՈՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

ՑԵՂԵՐԸ Կ'ԱՊՍՏԱՄԲԻՆ ՌՈՅՈՎԱՄ Ի ԴԷՄ

Սողոմոնի զաւակը, Ռոբովամ, ատելի դարձաւ իր խիստ և անիրաւ վարմունքով : Իսրայէլի տասը ցեղերը ապստամբեցան, իրենց թագաւոր ընտրեցին Յերոբովամը, և կազմեցին զստ թագաւորութիւն մը որ կոչուեցաւ Իսրայիլի թագաւորութիւն : Ասոր մայրաքաղաքն եղաւ Սիւբեմ, յետոյ Մամաթիա :

Երկու ցեղեր միայն, Յուդայի և Բենիամինի ցեղերը, հաւատարիմ մնացին Ռոբովամի, և կազմեցին Յուդայի թագաւորութիւնը, մայրաքաղաք ունենալով Սրուսաղէմը :

Այսպէս, Տիրոջը պատգամին համեմատ, Սողոմոնի թագաւորութիւնը երկուքի բաժնուեցաւ :

ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻԻՆԸ.— ԻՐ ԿՈԱՊԱՇՏՈՒԹԻԻՆԸ

Յերոբովամ, վախնալով որ եթէ ցեղերը շարունակեն Երուսաղէմ երթալ՝ Տիրոջը պաշտամունքին համար, չըլլայ որ Ռոբովամի մօտենան, երկու Ոսկի Հորքեր շինել տուաւ, մէկը Դան քաղաքին և միւսը Սիւքեմի մէջ, և ըսաւ Իսրայէլացիներուն.

— Ա՛լ պէտք չունիք Երուսաղէմ երթալու. ահա՛ այն Աստուածները որ մեզ Եգիպտոսէն հանցին:

Իսրայէլի մէջ Յերոբովամի բոլոր յաջորդները ամբարիշտ, չար և կոտորած թագաւորներ եղան: Ուստի իրենց թագաւորութիւնն ալ երկար չտեւեց (962—718 Ք. Ա.):

Աստուած շատ անգամ մարգարէ կոչուած սուրբ մարգիկ զրկեց Իսրայէլի թագաւորներուն, իրենց յիշեցնելու համար ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքը. բայց այս ազդարարութիւններն անօգուտ անցան: Ընդհակառակն, անոնցմէ մէկ քանին եր թշնամանեցին Աստուծոյ կողմէ զըրկուած մարգիկը: Ուրիշներ ամբարշտութիւնը այնքան առաջ տարին որ սոսկալի չտրչարանքներու և մահուան մատնեցին մարգարէները:

Այս պատճառով Տէրը մերժեց այն ժողովուրդը որ իրմէ հեռացեր էր: Ասորեստանի Սաղմանասար թագաւորը արշաւեց Իսրայէլի երկիրը, գերի վարեց անոր ընակիչները, և անոնց մեծ մասը տարաւ Նինուէ, Ասորեստանի մայրաքաղաքը (718 Ք. Ա.):

Իսրայէլի թագաւորութիւնը 244 տարի տեւեց:

ՅՈՒԴԱՅԻ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻԻՆԸ

Յուդայի թագաւորութիւնը սահմանուած էր անխախտ պահելու ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքը: Յուդայի ցեղէն պիտի ծնէր Մեսիան:

Աստուծոյ հաւատարիմ մնացող Երբայեցիները ամէն տարի կուզային իրենց նուէրները մատուցանելու Երուսաղէմի տաճարին, ուր կը գտնուէին Տապանակ Ուխտին և Օրէնքի տախտակները :

Դաւիթի գերզաստանին պատկանող քսան թագաւորներ իրարու յաջորդեցին Յուդայի թագաւորական աթոռին վրայ :


Ատոնց մէջ ալ գտնուեցան ամբարիշտներ • բայց գրոհուեցան նաև ճշմարիտ Աստուծոյ հաւատարիմ մնացողներ, որոնք բարեպաշտութեան կը մղէին ժողովուրդը :

Այս կարգի բարեպաշտ թագաւորներ էին Յովսափաս որ շատ մը փայլուն յաղթութիւններ ունեցաւ, Յովաքամ որ յաղթեց Ամմոնացիներուն, և Եզեկիա որուն իշխանութեան օրով կ'ապրէր Եսայի մարգարէն :

Բայց հետզհետէ Յուդայի թագաւորներն ալ, հակառակ մարգարէներու ազգարարութեանց, հեռացան ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքէն :

Ատոնք պատժելու համար Աստուած զրկեց Բաբելոնի Նաբուէդոնոսոր թագաւորը, որ Երուսաղէմի վրայ քաշեց և անոր տիրեց : Տաճարը, քաղաքին պարիսպները և թագաւորին պալատը կործանուեցան : Դաւիթի քաղաքը աւերակներու կոյտ մը դարձաւ, և բնակիչները գերի բռնուելով Բաբելոն տարուեցան (606 Ք. Ա.), ուր եօթանասուն տարի գերի մնացին :

Յուդայի թագաւորութիւնը 375 տարի տեւած էր : Այն ատեն է որ Երեմիա մարգարէն, Ս. Քաղաքին աւերակներուն մէջ նստած, երգեց իր նշանաւոր Ողբերը :



Ե. — ՅՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԷ

Յովնան մարգարէ Աստուծոյ հրաման ստացաւ Նինուէ երթալ, և այնտեղի ժողովուրդին իմացնել թէ քաղաքը ի մօտոյ պիտի կործանի իր մեղքերուն համար :

Յովնան, այս պաշտօնին վտանգներէն սարսափահար, նաւ նստաւ՝ ուրիշ երկիր փախչելու :

Ծովուն վրայ ստակալի փոթորիկ մը փրթաւ : Նաւը ընկղմելու վտանգին մէջ էր, երբ Յովնան, զգալով թէ Աստուծոյ ձեռքն է որ զինք կը պատժէ, ըսաւ որ զինքը ծով նետեն : Անմիջապէս փոթորիկը հանդարտեցաւ :



Յովնան Նինուէի մէջ :

Ծովուն մէջ կէտ ձուկ մը կլկեց Յովնանը, և երեք օր երեք գիշեր իր փորին մէջ պահեց, յետոյ ողջ ողջ ցամաքին վրայ նետեց :

Յովնան այն ատեն Նինուէ դնաց, և Աստուծոյ հրամանին համաձայն քարոզեց թէ իրենց մեղքերուն համար Նինուէ քաղաքը պիտի կործանի :

Այս քաղաքին բնակիչները լսեցին Աստուծոյ խօսքերը, զղջում յայտնեցին անկեղծօրէն, և Աստուած ներքց անոնց :

2. — ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԷ

Իսրայէլի թագաւորներուն մէջ ամենէն չար և ամբարիշտն էր Ահաբ: Ամուսնացած էր Յեզաբել անուն կուսպաշտ իշխանուհիի մը հետ, և Սամարիա քաղաքին մէջ կուստուն մը շինել տուած էր Բահաղ կոչուած սուտ աստուածին համար:

Այդ ժամանակները Իսրայէլի մէջ կար Եղիա անունով մարգարէ մը: Այս սուրբ մարդը համարձակօրէն Աքաաբի դնաց, յանդիմանեց անոր ամբարշտութիւնը, և ըսաւ:

— Որովհետեւ բարկացուցիր Աստուած, երեք տարի կաթիլ մը անձրեւ չպիտի գայ:

Այդ օրէն սկսեալ երկինքը փակուեցաւ, և սոսկալի սով ծագեցաւ Իսրայէլի երկրին մէջ:

ԵՂԻԱՅԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Եղիա, Աքաաբի բարկութենէն խուսափելու համար, փախաւ անապատ, և դնաց Սաբեիթա որ կը գտնուէր Սիզոնացւոց երկրին մէջ:

Քաղաքին մօտենալու ատեն տեսաւ աղքատիկ այրի կին մը, որ փայտ կը ժողվէր: Անկէ խնդրեց որ ուտելիք տայ իրեն:

— Աւա՛ղ, հաց չունիմ, պատասխանեց կինը: բուռ մը ալիւր և քիչ մը իւղ միայն կայ ամանիս մէջ: Փայտ կը ժողվեմ որ վերջին հացը շինեմ. ես ու զաւակս այդ ալ ուտելէ ետքը պիտի մեռնինք անշուշտ անօթութենէ:

— Մի՛ վախնար, պատասխանեց Եղիա, դնա՛ւ և ունեցածովդ հաց պատրաստէ. որովհետեւ Աստուած կ'ըսէ թէ քու տաշտէդ ալիւրը և ամանէդ իւղը չպիտի պակսի:

Կինը հնազանդեցաւ: Հաց պատրաստեց և Եղիայի տուաւ որ կերաւ:

Այրի կնոջ բարեսրտութեան իբրև վարձատրութիւն, անոր ալիւրը և իւզը չպակտեցաւ ամբողջ սովի տարիներուն:

Փամանակ մը ետքը, այդ խեղճ այրիին տղան հիւանդացաւ և մեռաւ: Յուսահատ մայրը իր մեռած զաւակը տարաւ Եղիային: Մարգարէն ջերմեռանդ աղօթք մը ըրաւ Աստուծոյ, և տղան ողջնցաւ:

ԵՂԻԱՅԻ ՆՈՐ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Երբ սովի երեք տարիները անցան, Աստուած հրամայեց Եղիայի՝ երթալ Թագաւորին ներկայանալ:

— Դո՞ւն ես որ նեղութեան կը մատնես Իսրայէլը, հարցուց Աքաար:

— Ես չեմ, պատասխանեց Եղիա քաջարի համարձակութեամբ մը. դո՛ւն ես, որ Աստուծոյ հրամաններուն չես հնազանդիր, և քու ժողովուրդդ կը մատնես անոր արգար պատիժներուն:

Եւ Եղիա շարունակեց.

— Ե՛ս միայն մնացած եմ ճշմարիտ Աստուծոյ մարգարէներէն, մինչ չորս հարիւր յիսուն հոգիներ կան Բահաղի Բուրմերէն: Թող մեղի երկու եղ տան. մէկը անոնք թող առնեն, մորթեն և դնեն փայտի վրայ տաանց կրակի. մէկն ալ ինձ թող արուի, նոյնը ընելու համար: Անոնք թող Բահաղին աղօթեն, իոկ ես՝ Ենովային: Այն Աստուածը որ կրակի ջիւղնէ զոհի սեղանին վրայ՝ ա՛ն միայն թող ճանչցուի ճշմարիտ Աստուած:

Եղիայի առաջարկը ընդունուեցաւ: Բահաղի քուրմերը եղ մը մարթեցին, և բարձրաձայն աղաղակեցին իրենց չաստուածին, բայց ան խուլ մնաց անոնց աղաղակներուն:

Եղիա ևւս պատգամեց իր ողջակէզը. ջուրով ողսեց փայտերը, և ջերմտանդ աղօթք մը ուղղեց Աստուծոյ: Անմիջապէս կրակ ինկաւ երկինքէն և այրեց զո՛ն:

Միեւնոյն ասեմ ըարերար անձրեւ մը վերջ տուաւ
երեք տարիէ ի վեր տիրող երաշտութեան :

ԵՂԻՍ. ՀՐԵՂԷՆ ԿԱՌՔՈՎ, ԵՐԿԻՆՔ Կ'ԵԼԼԷ

Եղիա, Աստուծոյ հրամանով իրեն աշակերտ ընտրած
էր Եղիսէն :

Օր մը երբ անոնք Յորդանան գետին եզերքը կը պը-
տրտէին և կը խօսակցէին, հրեղէն կառք մը՝ հրեղէն ձիե-
րով լծուած՝ երկինք ըստ ըստ քարծրացուց Եղիան :

Եղիսէ կը նայէր ետեւէն ու կը գոչէր, « Հա՛յր, հա՛յր,
Իսրայէլի կառքը և անոր հեծեալները », մինչև որ կառքը
աչքէն աներևոյթ եղաւ :



Հրեղէն ձիերով հրեղէն կառք մը երկինք բարձրացուց Եղիան :

Այն ատեն եղիտէ առաւ եղիայի վերարկուն, զոր ան վերէն իրեն վրայ ձգած էր, և ժառանգեց անոր կրկին ոգին, և այսինքն մարգարէութեան ձիրքը, և հրաշագործութեան կարողութիւնը:

Եղիայի պէս, եղիտէ ալ նշանաւոր եղաւ իր հրաշագործութիւններով:



Է. — Տ Ո Վ Բ Ի Թ

Ասորեստանի թագաւորին նինուէ տարած գերիներուն մէջ կը գանուէր Տովբիթ անուն Իսրայէլացի մը:

Այս բարի մարդը միշտ հաւատարիմ մնաց Աստուծոյ, նշանաւոր եղաւ իր առաքինութիւններով: Ունեցածը կը բաժնէր իր գերութեան ընկերներուն հետ, և կը յորդորէր զանոնք՝ հաւատքնին չզրկուեցնել միակ ճշմարիտ Աստուծոյ:

Սաղմանասարի յաջորդող թագաւորը խիստ թշնամութեամբ վարուեցաւ Իսրայէլացիներուն հետ. հալածեց զանոնք, շատեբ սպաննեց, և արդիւնց անոնց գերեզմաններու մէջ թաղուիլը անգամ:

Բայց Տովբիթ շարունակեց իր անձնուիրութիւնները, ոմանք մխիթարելով, ուրիշներու օգնելով, և մեռելները բաղելով գաղտնապէս:

Ասորեստանի թագաւորը, Տովբիթը պատժելու համար, գրաւեց անոր ինչքերը, և մահուան հրաման արձակեց:

Տ Ո Վ Բ Ի Թ Ի Ա Չ Բ Ե Բ Ը Կ Ը Կ Ո Ի Բ Ն Ա Ն

Տովբիթ, թագաւորին բարկութենէն խուսափելու համար, պահուըտեցաւ կնոջը և զսւկին հետ. բայց գաղտնապէս կը շարունակէր իր անձնուիրութիւնները:

Օր մը երբ, սաստիկ յոգնած, կը քնանար պատի մը տակ, թռչուններու բոյնէ մը ծիծեռնակ մը ծրտնց անոր աչքերուն մէջ, և բարի մարդը կոյր եղաւ:

Տովբիթ չարտնջաց բնաւ, և իր դժբախտութեան մէջ պահեց սրտին խաղաղութիւնը:

Աստուած թոյլատրած էր որ դժբախտութեան ենթարկուի այս բարի մարդը, անոր համար անշուշտ որ անոր համակերպութիւնը և առաքինութիւնները օրինակ ըլլան ուրիշներու:

Եւ իրօք, Տովբիթ հաւատարիմ մնաց իր կրօնքին. վեհանձն և առատաձեռն էր հարստութեան ժամանակ. համբերող եղաւ նեղութեան մէջ, և անխախտ պահեց իր վստահութիւնը Աստուծոյ վրայ:

ՏՈՎԲԻԹԻ ԽՐԱՏՆԵՐԸ ԻՐ ՉԱԻԿԻՆ

Տովբիթ կարծելով որ մահը մօտ է, քովը կանչեց իր որդին՝ Տուբիա և ըսաւ անոր.

— Մտիկ ըրէ՛, դաւակա, հօրդ վերջին խօսքերը, և մի՛ մոռնար. Աստուած մտքէդ մի՛ հաներ բնաւ, և զգուշացիր անոր կամքին հակառակ գործելէ: Գութ ունեցիր ազքատներուն, որպէս զի Աստուած ալ քեզի գութ ունենայ: Հեռու կեցիր հպարտութենէ որ բոլոր մութեանց աղբիւրն է: Մի՛ ըներ ուրիշներուն, ինչ որ չես ուզեր որ քեզի ընեն: Իմաստուններուն խորհուրդին հետեւէ, և չարերու հետ ընկեր մի՛ ըլար:

ՏՈՒԲԻԱՅԻ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻԻՆԸ

Այս իմաստուն խրատները տալէ ետքը, Տովբիթ իմացուց իր զաւկին թէ Մարաց հեռաւոր երկիրը բնակող Գաբայէլ անուն իսրայէլացիի մը կարեւոր գումար մը փոխ

տուած էր ժամանակաւ, պատուիրեց որ երթայ անկէ ուզէ
այդ գումարը, և ըսաւ որ այդ երկար ճամբորդութեան
համար առաջնորդ մը գտնէ իրեն:

Տուբիա գուրս ելաւ, և մէկուն հանգպեցաւ որ ճամ-
բորդութեան կը պատրաստուէր: Աստուծոյ հրեշտակն էր
ան. բայց Տուբիա չզիտցաւ: Հրաւիրեց զայն իրեն ընկե-
րանալու, ան ալ հաւանեցաւ սիրով:

Տուբիա իր ծնողքը ողջագուրեց, և հրաժեշտ առնելով,
երկու ընկերները ճամբայ ելան:

Երբ Տիրգրիս գետին եղերքը հասան, Տուբիա գետը
մտաւ և կը լողնար: Եւ անա վիթխարի ձուկ մը իր վրայ
եկաւ՝ կարծես զինքը լափելու համար: Տուբիա շատ վախ-
ցաւ, բայց իր ընկերոջը տուած խորհուրդին վրայ, բռնեց
ցամաք քաշեց զայն: Պահեցին անոր սիրտը, լեարդն ու
լեղին, որոնք կրնային զեղ ըլլալ: Միտ ալ պահեցին,
երկարատեւ ճամբորդութեան միջոցին իբրեւ ուտելիք ծա-
ռայելու համար:

Օրերով քալելէ ետքը, երկու ճամբորդները հասան
Մարաստանի մայրաքաղաքը՝ Եկբասան՝ ուր մեծ ուրա-
խութեամբ ընդունուեցան Ռակուէլէն, որ Տովբիթի աջ-
գական էր, և մէկ հատիկ աղջիկ մը ունէր՝ Սառա անու-
նով: Այս աղջիկը եօթը անգամ ամուսնացած էր, բայց
ամէն անգամուն ալ փեսաները հարսնիքին յաջորդ գիշերը
մեռեր էին: Ասոր համար Սառա տխուր էր:

Տուբիայի ընկերը առաջարկեց որ Սառա և Տուբիա
ամուսնանան միասին: Աղջկան հայրն ու մայրը չուզեցին,
մեղքնալով տղան: Բայց եղած պնդումին վրայ ամուսնու-
թիւնը կատարուեցաւ: Տուբիա՝ հրեշտակին խորհուրդով
ձուկին լեարդը կրակին մէջ ձգեց և ծխեց, որով կրցաւ
մահէն ազատուիլ:

Տուբիա տասնընիւց օր մնաց Ռակուէլի տունը, և
այդ միջոցին հրեշտակը առանձին գնաց Գաբայէլի և անկէ
առնելով Տովբիթի պահանջած գումարը, վերադարձաւ
Տուբիայի քով:

Տասնևհինգ օր ետքը, հարսը՝ օժիտներով՝ փեռան և հրեշտակը նինուէ վերադարձան Տովբիթի քով :

Տովբիթ և իր կինը որ սաստիկ անհանգիստ եղած էին անոնց ուշանալուն համար, ուրախութեան արցունքներով ընդունեցին զիրենք :

Տուբիա, հրեշտակին խորհուրդով, ձուկին մազձր քսեց Տովբիթի աչքերուն, որոնք առողջացան ու բացուեցան :

Ամէնքը օրհնեցին զԱստուած : Եօթը օր շարունակ ուրախութիւններ եղան, Տուբիայի ամուսնութիւնը տօնելու համար :

Տովբիթ, երբ վարձատրել ուզեց իր զաւկին հաւատարիմ ընկերը, ա՛յն ատեն միայն ճանչցուց ան ինքզինքը՝ ըսելով .

— Ես Ռափայիլն եմ, մէկը այն եօթը հրեշտակներէն որ Աստուծոյ առջեւ կը կենան. հիմա ա՛լ ժամանակը եկած է որ ես դառնամ Անոր քով որ զիս զրկեց :

Այս ըսելով հրեշտակը անհետացաւ, խոր զմայլանքի մէջ թողլով այս սուրբ մարդուն ընտանիքը :

Տ Ո Վ Բ Ի Թ Ի Մ Ա Հ Ը

Տովբիթ իր աչքին լոյսը վերստանալէն ետքը քառասուն երկու տարի եւս ապրեցաւ երջանիկ կեանքով մը : Անոր մահէն ետքը, իր զաւակը գնաց ապրեցաւ իր անբրոջը՝ Ռակուէլի հետ, զոր շատ կը սիրէր, և մեռաւ իննըսունևինը տարեկան :

Իր զաւակներն ու թոռները հետեւեցան իր առաքինի ընթացքին, և ապրեցան Աստուծոյ պատուիրաններուն համաձայն :



Յուդիթ Հոդեփեռնեսի գլուխը կտրած :

Ը. — ՅՈՒԴԻԹ

Յուդիթ մանկամարդ և բարեպաշտ այրի կին մըն էր, որ Յուդայի երկրին Բեթիղուա քաղաքին մէջ առանձին կ'ապրէր, աղօթելով և ծոմապահութեամբ, երբ Նաբուքոդոնոսոր Թագաւորին զօրաւարը՝ Հոդեփեռնէս՝ եկաւ պաշաշարեց քաղաքը :

Յուսահատական վիճակի մէջ էին քաղաքին բնակիչները, և կը խորհէին անձնատուր ըլլալ: Յուդիթ երբ այս իմացաւ, կանչեց քաղաքին մեծամեծերը, յորդորեց որ յոյսերնին Աստուծոմէ չկտրեն, և ինք յանձն առաւ աղատել քաղաքը :

Հաղուեցաւ, զարդարուեցաւ, և իր աղախինին հետ քաղաքէն դուրս ելլելով յաջողեցաւ թշնամի բանակը մըտ-

նել, և իր վարպետ և իմաստուն խօսքերովը գրաւեց Հոգեփեռնէսի վտանութիւնը, և ապահովցուց զայն թէ շուտով Բեռիզուա քաղաքը իր ձեռքը պիտի յանձնէ:

Երեք օր ետքը Հոգեփեռնէս խնջոյք մը տուաւ որուն հրաւիրուեցաւ նաև Յուզիթ: Խնջոյքէն ետք, Բարելացի զօրավարը այնքան զինովցած էր որ խորունկ քունի մէջ ինկաւ: Երբ ամէն մարդ իր վրանը գնաց, Յուզիթ առանձին մնաց Հոգեփեռնէսի հետ, և առիթէն օգտուելով, Աստուծոյ օգնութիւնը խնդրելէ ետքը, առաւ Հոգեփեռնէսի սուրը և կորեց անոր գլուխը, զոր յազթանակով տարաւ յանձնեց իր քաղաքի մեծամեծներուն:

Այն ատեն քաղաքին բնակիչները մեծ ուրախութեամբ յարձակեցան պաշարողներուն վրայ, որոնք իրենց զօրավարին սպանութենէն շփոթած ու սարսափած, ջրի ու ցան կղան, ահազին աւար թողլով Իսրայէլացիներուն ձեռքը:

Յուզիթ, այդ քաջասիրտ կինը, մեծ հիացում և յարգանք վայելեց քաղաքին մէջ, և երկար ժամանակ ապրելէ ետքը, մեռաւ հարիւր հինգ տարեկան:

Բոլոր Իսրայէլացիք եօթը որ սուգ բռնեցին անոր մահուան վրայ:

ԱՄՓՈՓՈՒՄ Ե. ՇՐՋԱՆԻ

Ա. — Սաւուղ ժողովուրդին կողմէ քազաւոր բնտուելով, շատ յաղթանակներ տարաւ Իսրայէլի բեճամիներուն վրայ: Բայց յանցաւոր զսնուեցաւ չհնազանդելով Աստուծոյ հրամաններուն, և Աստուած երեսն ձգեց զայն:

Սամուէլ իբրև Սաւուղի յաջորդ, Դաւիթը քազաւոր օծեց:

Դաւիթ յաղթեց Գողիաթի եւ Փղեսացիներուն, բայց Սաւուղ անոր յաջողութիւններուն նախանձելով հալածեց զինքը:

Սաւուղ Փղեսացիներուն դէմ մղած պատերազմի մը մէջ ապանուեցաւ:

Դաւիթ անոր յաջորդեց:

Բ. — Դաւիթ իր քազաւորութեան մայրաֆաղաքը քրաւ Սրուադէմը: Մեծ մեղով մը յանցապարս զսնուեցաւ: Իր զղումին հակառակ՝ պատժուեցաւ, իր զաւկին՝ Աբիսաղոմի ապսամբութեամբը:

Գ. — Սողոմոն իր հօրը՝ Դաւիթէն ետքը յաջորդեց անոր եւ քազաւորական զանք բարձրացաւ: Նշանաւոր եղաւ իր իմաստութեամբ: Մեծ զօրութիւն եւ փառք վասկեցաւ: Բայց ի վերջոյ, Ասուծոյ հետ իր ուխտին անհաւատարիմ զրքնուեցաւ:

Դ. — Իսրայէլի սասնեղու գեղերը բաժնուելով, զատ զատ երկու քազաւորութիւն հիմնեցին. Յուդայի եւ Իսրայէլի քազաւորութիւնները:

Իսրայէլի քազաւոր Յերորոմի յաջորդները մեծ մասամբ ամբարիտ քազաւորներ եղան: Ասորեստանցիները աւաւեցին Իսրայէլի երկիրը եւ Նինուէ գերի տարին տասը գեղերը (718 Ք. Ա.):

Ե. — Դաւիթի գեղէն քան քազաւորներ Ռոբոամի յաջորդեցին Յուդայի երկրին մէջ: Ասոնցմէ ալ շատեր ամբարիտ եղան: Բայց իրենցմէ ոմանք, ինչպէս Յովսափատ, Յովաթան եւ Եղիկիա, նշանաւոր եղան իրենց բարեպաշտութեամբ:

Վերջապէս ամբարտաւորները ծայր աստիճանին հասաւ Յուդայի երկրին մէջ ալ, եւ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր քազաւորը կործանեց Երուսաղէմը եւ Հրեաները գերի տարաւ Բաբելոն (606 Ք. Ա.):

Զ. — Ասուած մարգարէներ զրկեց, Իսրայէլացիները հրաւիրելու համար որ հեմարիտ Ասուածը պատշեն: Ասոնց մէջ նշանաւոր եղան Եսայի, Երեմիա, Յովթան որ անհնազանդ զսնուելուն համար պատժուեցաւ, Եղիա որ պայտաւեցաւ ամբարիտ Ահաբ քազաւորին դէմ, եւ անոր աւակերտք՝ Եղիսէ:

Է. — Նինուէի գերութեան միջոցին Տովբիթ նշանաւոր եղաւ իր բարեպաշտութեամբ, զթաւարութեամբ եւ Ասուծոյ վրայ ունեցած վստահութեամբ:

Ը. — Յուդայի քազաւորութեան վերջանալուն մօտ, Յուդիթ անուն քաջասիրտ կին մը. Բեաթրուա քաղաքը ազատեց, սպաննելով Հոլոֆեռոնէսը, որ զօրավարն էր Նաբուքոդոնոսորի:

Վ Ե Յ Ե Ր Ո Ր Գ Ե Ր Ձ Ա Ն

ԲԱՐԵՆՈՆԻ ԳԵՐՈՒԹԵՆԷՆ

Մ Ի Ն Չ Ե Ի Յ Ի Ս Ո Ւ Ս Ի Ծ Ն Ո Ւ Ն Գ Ը

(606 — 1 Գ Ա.)

Ա. — ԴԱՆԻԷԼ ՄԱՐԳԱՐԷ

Դ Ա Ն Ի Է Լ Ե Ի Ի Ր Ը Ն Կ Ե Ր Ն Ե Ր Ը

Բարեկտն տարուած գերիներուն մէջէն Նաբուքոզոնոսոր թագաւորը ընտրած էր զեղեցիկ և ուշիմ մանուկներ, որոնք իր պալատին մէջ կը կրթուէին և Քաղզէացւոց գիտութիւնները կը սորվէին: Ատոնց մէջ կը գտնուէին Դանիէլ և իր երեք ընկերները՝ Անանիա, Միսայէլ և Ազարիա: Թագաւորը հրամայած էր որ անոնց ալ արուի ճիշդ իր ճաշակած միսէն և գինիէն: Բայց երիտասարդ Իսրայէլացիները մերժեցին ուտել այն կերակուրները, որոնք արգիւտած էին Մովսիսական օրէնքով:

ԵՐԵՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՀՆՈՑԻՆ ՄԷՉ

Նաբուքոզոնոսոր, տարած յաղթութիւններէն գինովցած, իր մէկ ոսկիէ արձանը կանգնել տուած էր, և բոլոր հպատակներուն հրամայած էր որ երթան անոր երկրպագութիւն ընեն:

Անանիա, Միսայէլ և Ազարիա, որոնց անուներ թա-

դաւորին ներքինապետին կողմէ փոխուած և դրուած էր Սեդրաք, Միսաք և Արեղնագոյլ, մերժեցին երկրպագել, և ըսին թէ աւելի լաւ կը համարին մեռնիլ, քան թէ այդ կուսքին երկրպագել :

Թագաւորը այս մերժումէն բարկանալով, հրամայեց երեք մանուկները կապել և բորբոքած հնոցի մը մէջ նետել :

Բայց Աստուած կը հսկէր իր հաւատարիմ ծառաներուն վրայ. բոցերը բնաւ ֆեաս չպատճառեցին երեք մանուկներուն, այլ այրեցին զանոնք կաշկանդող կապերը միայն, այնպէս որ անոնք հնոցին մէջ կը պտտէին օրհնութեան երգեր երգելով Աստուծոյ :

Նարուքոզոնոսոր, այս հրաշքէն ազգուած, հնոցէն հանել տուաւ երեք մանուկները, և ոչ միայն ազատ թողուց զանոնք՝ ուղածնուն պէս վարուելու, այլեւ առաջուրնէ աւելի բարձր պաշտօններ տուաւ անոնց :

ԴԱՆԻԷԼ ԱՌԻԻՄՆԵՐՈՒ ԳՈՒԲԻՆ ՄԷՋ

Դանիէլ որ երկու անգամ առիթ ունեցած էր բացատրելու Նարուքոզոնոսորի երկու երազները, որոնք սարսափի մատներ էին զինքը, մեծ համարում կը վայելէր թագաւորին մօտ :

Պայտականները, նախանձելով անոր վայելած համարումէն, խորհեցան կորուստի մատնել զայն : Թելադրեցին թագաւորին որ հրամայէ իր բոլոր հպատակներուն երեսուն օր շարունակ իրենց միայն աղօթք ընել, և հակառակողը մահուամբ պատժել :

Ինչպէս զուշակած էին Դանիէլի թշնամիները, մարգարէն մտիկ չբրաւ այս հրամանին, և շարունակեց պաշտել յաւիտենական ճշմարիտ Աստուածը : Իր այս վարմունքը յայտնուեցաւ և Դանիէլ առիւծներու զուբը նետուեցաւ :



Դանիէլ առիւծներու զուբին վէջ :

Յաջորդ անոտսն կանուխ, թագաւորը խղճահարուելով, զուբին մօտեցաւ և Դանիէլը կանչեց ըսելով .

— Դանիէլ, ո՛վ իմ հաւատարիմ ծառաս, այն Աստուածը զոր դուն կը պաշտես, քեզ չէ՞ ազատած արդեօք առիւծներու երախէն :

— Այո՛, պատասխանեց մարդարէն, Աստուծոյ հրեշտակը պահպանեց զիս ամէն վտանգէ, որովհետեւ ու ե ն չարիք զործած չեմ :

Թագաւորը սաստիկ ուրախանալով, հրամայեց որ մարդարէն զուբէն հանեն, և այնտեղ նետեն զբազարտիչները, որոնք անմիջապէս զիշատուեցան զազաններէն :

Գ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ե Ր Ջ Ը

Մարգարէնէրուն կողմէ գուշակուած ժամանակը եկած էր զերութեան վերջանալուն մասին :

Նաբուքոզոնոսորի թոռը, Բաղասաար, այն ժամանակ նստած էր Բաբելոնի թագաւորական դահլիճ :

Օր մը երբ զեղխութեան տուած էր ինքզինքը, և գինի կը խմէր Երուսաղէմի տաճարին նուիրակն անօթներով, ձեռք մը տեսաւ որ պատին վրայ անծանօթ բառեր կը գրէր. — Մահէ, Թեկեղ, Փարես :

Խորհուրդ հարցուցին Դանիէլի, որ յայտնեց թէ այս բառերը կ'իմացնէին թէ վերջ պիտի գտնէ Բաբելոնի թագաւորութիւնը, և երկիրը պիտի իյնայ Պարսից իշխանութեան տակ :

Եւ յիբաւի, այդ գիշեր խկ Բաբելոնը դրաւուեցաւ Պարսիկներու Կիւրոս թագաւորին կողմէ :

Կիւրոս իշխանութեան առաջին տարիին մէջ, Դանիէլի խնդրանքին վրայ, հրովարտակ մը հանեց, որ կ'արտօնէր Հրեաներուն՝ վերադառնալ Երուսաղէմ, և հոն վերաշինել Տաճարը :

Այսպէս վերջ դտաւ Բաբելոնի զերութիւնը (536 Ք. Ա.) :

Մեծ խանդավառութիւն առաջ բերաւ այս հրովարտակը Հրեաներուն մէջ : Մասնաւորապէս Յուդայի և Բենիամինի ցեղերը իրենց պետերով, նաև քահանաներ և Ղեւտացիներ, վերադարձան Երուսաղէմ. հոն դացողներուն թիւը 40000ը կ'անցնէր : Կիւրոս թագաւոր յանձնեց Աստուծոյ տաճարին անօթները որոնք Նաբուքոզոնոսոր Երուսաղէմէն բերեր էր :

Մեկնողներու առաջնորդներն էին Դաւիթի Տունէն Զօրաբարէլ և Յեսու քահանայապետ :

Երուսաղէմ հասնելու երկրորդ տարին սկսան Տաճարին վերաշինութեանը, մեծ ուրախութեամբ և կրօնական հանդէսներով :

Քանի մը տարի ետքը, Եղրաս որ ուշիմ և գիտնական մարդ մըն էր, Երուսաղէմ դարձաւ շատ մը քահանաներու, Ղեւտացիներու և բաղմաթիւ ժողովրդեան հետ : Վերականգնեց աստուածապաշտութեան կարգը՝ Մովսէսի գրուածներուն համաձայն, և Մովսէսի ժամանակէն մնացած բոլոր գրուածները հաւաքեց և մէկ Գիրք մը ըրաւ :

Ժամանակ մը ետքը Պարսից Արտաշէն թագաւորին պաշտօնեաներէն Նեեմի, որ Դաւիթի ցեղէն էր, արտօնուեցաւ Երուսաղէմ դառնալ, և իր յորդորներով ու ջանքերով սկսուեցաւ քաղաքին պարիսպներուն և դուռներուն շինութեան :

Ժողովուրդը ուխտեց հաւատալիմ մնալ Աստուծոյ :



Բ. — Ե Ս Թ Ե Ր



Ե Ս Թ Ե Ր Ե Ի Մ Ո Ի Ր Թ Ք Է

Պարսկաստանի մայրաքաղաք Սիսիսի մէջ կ'ապրէր շատ գեղեցիկ մանկամարդ աղջիկ մը՝ Յարեռ անունով : Մովսիսական կրօնքի պատուիրանները սորված էր, և ուշադիր կը հետեւէր անոնց՝ առանձին ապրելով իր հօրեղբայր Մուրթքէի հետ :

Այն ժամանակ Պարսից թագաւորն էր Արտաշէս, որ իրեն թագուհի ըրաւ այդ գեղեցիկ աղջիկը :

Քիչ ատեն ետքը Մուրթքէ երեւան հանեց թագաւորին կեանքին դէմ պատրաստուած դաւադրութիւն մը, որուն տեղեկացուց Նսթերը, և այս վերջինն ալ խմացուց Արտաշէսին :



Եսթեր քաղաւորին կը ներկայանայ :

Հ Ա Մ Ա Ն Ի Գ Ո Ռ Ո Ջ Ո Ի Թ Ի Ի Ն Ը

Այն ժամանակ Արտաշէսի պալատին մէջ կը գտնուէր Համան անունով իշխան մը, որ թագաւորէն վայելած շնորհքէն հպարտացած, հրամայեց որ ամէն մարդ իրեն երկրպագութիւն ընէ: Բոլորը հնազանդեցան, Մուրթքէ միայն մերժեց, խորհելով որ այդպիսի պատիւ մը ճշմարիտ Աստուծոյ միայն կը վայելէ:

Համան, այս թշնամանքէն զայրացած, որոշեց վրէժ լուծել Մուրթքէէն և բոլոր Հրեաներէն: Թագաւորէն հրովարտակ մը ձեռք բերաւ, որով կը հրահայուէր բոլոր Հրեաները կոտորել որոշեալ օր մը: Մուրթքէի համար ալ կախազան մը պատրաստեց:

Ե Ս Թ Ե Ր Ի Ա Ն Ձ Ն Ո Ի Ր Ո Ի Թ Ի Ի Ն Ը

Եսթեր, Մուրթ.բէէն իմանալով տխուր լուրը, յանձն առաւ Արտաշէսի ներկայանայ և բարեխօսել Հբեաներուն համար, թէև մահուան պատիժով արգիլուած էր՝ առանց կանչուելու թագաւորին ներկայանալ :

Աստուծոյ ազօթ.ք ընելէ ետքը, Եսթեր զողալով զնայ Արտաշէս թագաւորին քով, որ Եսթերը տեսնելուն՝ խոժոռ նայուածք մը ձգեց անոր վրայ : Եսթեր վախէն նուազեցաւ :

Քայց նոյն վայրկենին Աստուած կակղացուց թագաւորին սիրտը : Արտաշէս վար իջաւ դահէն, և Եսթերի մօտենալով քսաւ .

— Ի՞նչ կը փափաքիս, Եսթեր, եթէ թագաւորութեան կէսն ալ ուզես, պիտի տամ :

— Կը խնդրեմ թագաւորէն, պատասխանեց Եսթեր, որ հաճի վաղը ներկայ գտնուիլ խնջոյքի մը զոր պատրաստեր եմ, և Համանն ալ իրեն հետ բերէ : Հոն պիտի յայանեմ իմ խնդիրքս .

Թագաւորը հաւանութիւն յայտնեց :

Մ Ո Ի Ր Թ Ք Է Ի Յ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ Ը

Այդ գիշերը թագաւորին քունը չտարաւ, կարգալ տուաւ իր թագաւորութեան յիշատակարանները, որու միջոցին կարգացուեցաւ նաև այն գաւաղրութեան զէպքը, զոր Մուրթ.բէ երեւան հաներ էր :

— Այս մարդուն ի՞նչ վարձատրութիւն կզաւ, հարցուց թագաւորը :

— Ոչինչ, պատասխանեցին :

Ասոր վրայ թագաւորը կանչեց Համանը և հարցուց անոր .

— Ի՞նչ պէտք է ընել այս մարդուն զոր թագաւորը կ'ուզէ փառաւորել :

Համան կարծելով որ իրեն վրայ կը դառնայ խնդիրը , պատասխանեց .

— Պէտք է արքայական պատմուճան հաղցնել այդ մարդուն , թափօրով պտտցնել Սիսիս քաղաքին մէջ . պալատին աւագ պաշտօնատարը անոր ձիուն սանձէն բռնած , պէտք է հարկապէս բոլոր բնակիչները որ երկրպագեն անոր առջև :

— Գնա՛ շուտով այդպէ՛ս ըսէ Մուրթքէին , հրամայեց թագաւորը :

Պէտք էր հնազանդիլ : Երբ Համան , տրտում ու վրդոված , ուուն դարձաւ , եկան իմաց տուին որ թագուհիին խնջոյքին պէտք է ներկայ գտնուի :

Հ Ա Մ Ա Ն Ի Պ Ա Տ Ժ Ո Ի Ի Լ Ը

Խնջոյքէն ետքը Եսթեր թագաւորին ոտքը խնայով , պազատեցաւ որ շնորհէ իր կեանքը և ամբողջ իր ազգակիցներուն կեանքը :

Այն ատեն է որ յայտնեց թէ ինքը Հրեայ է , և մէջտեղ հանեց Համանի վատ ծրարիրները և Մուրթքէի դէմ անոր ունեցած ատելութիւնը :

Թագաւորը սաստիկ բարկացաւ , և իր զայրոյթը ծայր աստիճանի հասաւ , երբ լսեց որ Համան կախազան մը պատրաստեր է Մուրթքէի համար : Ուստի հրամայեց որ նոյն կախազանէն կախեն Համանը , անոր հարստութիւնը Եսթերի տրուի , և պաշտօնը Մուրթքէի յանձնուի : Պատուեց Հրեաներու դէմ հանած հրովարտակը , և անոր հակառակ հրամանադրով մը շատ պատիւներ և ազատութիւն շնորհեց Հրեաներուն :

Գ. — ՀՐԵԱՆԵՐԸ ԳԵՐՈՒԹԵՆԷ ԵՏՔԸ

Պարսից տէրութեան անկումով, Հրէաստան Մեծն Աղեքսանդրի և անոր յաջորդներուն ձեռքն անցաւ, և մասնաւորապէս Ասորոց իշխանութեան տակ հալածանքներու ենթարկուեցաւ: Այս հալածանքները սաստիկ եղան Անտիոքոսի օրով, որ կը հարկադրէր Երուսաղէմի մէջ կուսք պաշտել: Շատեր լաւագոյն կը համարէին մեռնիլ, քան թէ Աստուծոյ օրէնքին հակառակ շարժիլ: Ատոնց մէջ կը գրտնուէին Յղիազար քահանան, և Շամուէկ անուն կինը՝ իր եօթը որդիներով:

ԵՂԻԱՉԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ

Յղիազար քահանայ իննսուն տարեկան էր: Կը ստիպէին զինքը որ կուռքերու մատուցուած զոհերու միտք ուտէ. բացարձակապէս մերժեց և ըսաւ թէ մեռնիլը աւելի աղէկ է իրեն համար:

Ասոր վրայ չարչարելու տարին յուրը ձերուհին: Իր բարեկամները անոր մեղքնալով, զազտնապէս ուրիշ միս բերին զոհի միսին տեղ, և խնդրեցին որ չմերժէ ատիկա:

— Իմ տարիքիս պատշաճ չէ կեղծել, ըսաւ ձերուհին հպարտութեամբ, և սուտս վատութիւն մը պիտի ըլլար:

Այս խօսքերէն ետքը, Յղիազար կը թողուր որ զինքը չարչարեն, և կ'օրհնէր զԱստուած:

Այսպէ՛ս նահատակուեցաւ բարի ձերուհին, առաքինութեան ու քաջարի հաւատքի և մարտիրոսութեան գեղեցիկ օրինակ ընծայելով:

ՄԱԿԱՐԱՅԵՑԻ ԵՕԹԸ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Շամունք անուն կին մը եօթը զաւակ ունէր, որոնք ծանօթ են Մակարայեցի եօթը եղբայրներ անունով:

Անոնք ներկայացան Անտիոքոսի, որ կը ստիպէր զիրենք՝ զո՛հ մատուցանել կուռքերուն:

Բայց բոլորն ալ իրենց տարիքէն վեր հոգեկանան ուժ ցոյց տուին: Առանց վայրկեան մը տկարանալու, սիրով կրեցին ստեղծիչ չարչարանքներ՝ իրենց մօրը օգտին տակ:

Թագաւորը անոնց գլխուն մորթը հանել տուաւ, լիզունին կտրել տուաւ, սղոցել տուաւ անոնց ոտքերն ու ձեռքերը, և վերջապէս եռացող ջուրի կաթսայի մը մէջ նետել տուաւ զանոնք:

Եօթը մարտիրոսներու մայրը, փոխանակ ընկճուելու այս չարչարանքներու տեսարանէն, ընդհակառակն կը քաջայերէր զաւակները՝ երկինքը ցուցնելով անոնց:

Անտիոքոս զայրանալով, նոյն չարչարանքներով նախատակել տուաւ անոնց մայրն ալ:

ՄԱՏԱԹԻԱ ԵՒ ԻՐ ԶԱԻԱԿՆԵՐԸ

Երուսաղէմի մէջ կ'ապրէր Մատաթիա անուն ծերունի մը, որ հինգ զաւակ ունէր.— Յովհաննէս, Սիմոն, Յուդա, Յովսափաս և Եղիազար:

Հալածանքէ ազատուելու համար, Մատաթիա իր զաւակներուն հետ լեռները աղաստանեցաւ, և ճշմարիտ Աստուծոյ ծառաները հրաւիրեց իրեն միանալու:

Երբ բաւական շառուցաւ իրենց թիւը և կրցան բանակ մը կազմել, այս անձնագոհ մարդիկը պտտեցան Յուդայի երկիրը, կործանեցին կուռքերը, և ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքը վերահաստատեցին:

Մատաթիա մեռնելու ատեն իր բանակին սկստ կարգեց

իր զաւակներէն Յուդա որ սրտոտ մարդ մըն էր: Քաջութեան հրաշքներ դործեց և բաղմամբ յաղթութիւններ տարաւ: Բայց վերջապէս կոխի մը մէջ բաղմամբ թշնամիներէ ընկճուեցաւ, և նետանար մնաւ: Իր հայրենակիցները փառաւոր յուզարկաւորութիւն մը ըրին, և երկարատեն իր սուղը պահեցին:

ԵՂԻԱԶԱՐԻ ԱՆՁՆՈՒԻՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՀԸ

Յուդա Մակաբէի եղբայրները շարունակեցին թշնամիին դէմ կռուիլ և յաջողութիւններ ունեցան: Ատոնցմէ մէկը՝ Եղիազար՝ նշանաւոր եղաւ իր քաջութեամբ:

Թշնամի բանակին մէջ նշմարելով արքայական գորգերով ծածկուած փիղ մը, Եղիազար խորհեցաւ որ թագաւորը անոր վրայ կը գտնուի: Ուստի ինքզինքը զոճելով ընդհանուրին օգուտին համար, յաջողեցաւ փիղին փորին տակ մտնել, և սպաննել զայն:

Բայց զժքախտաբար ինք ալ մնաւ, իր զոճին ծանրութեան տակ ճղմուելով:

ԹԱԳԱՒՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Յուդա Մակաբէէն ետքը հրամանատարութիւնը անցաւ իր եղբայրներուն, յետոյ այս վերջիններու զաւակներուն:

Ատոնցմէ մէկը այնքան ընդարձակեց իր ուժը, որ թագաւորի տիտղոս ստացաւ:

Մակայն աւելի ետքը Հրէաստան հարկատու եղաւ Հռոմայեցւոց, որոնք Հերովդէսը զրին այդ երկրին թագաւորական գահին վրայ: Ասոր իշխանութեան վերջերն էր որ, մարգարէներու գուշակութեան համեմատ, ծնաւ Փրկիչը՝ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ:



Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Մ Զ. Շ Ր Զ Ա Ն Ի

Ա. — Հրեաները գերութեան մեջ Աստուծոյ դարձան :
Դանիէլ, որ Բաբելոնի արեւունքիին մեջ կրթուած էր, նշա-
նաւոր եղաւ իր բարեպաշտութեամբ :

Բաբելոնի կայսրութեան անկումէն ետքը, Դանիէլ Պար-
սից *Կրթութեամբ* բազաւորէն հրովարտակ ստացաւ, որով վերջ կը
տուէր գերութեան :

Բ. — Պարսկաստան մնացած Հրեաները կոտորածէ մը
ազատուեցան, շնորհիւ անձնութեանը *Եսթէր*, որ
Հրեանի մըն էր եւ բազուհի եղած :

Գ. — Հրեասան ի վերջոյ ինկաւ Ասորոց տիրապե-
տութեան տակ, եւ ենթարկուեցաւ սոսկալի չարչարան-
ներու :

Մակաբայեցոց գերդաստանը ազատագրեց երկիրը :

Թագաւորութիւնը վերահաստատուեցաւ. բայց շատ
չանցած Հրեասան հարկատու եղաւ Հռոմայեցոց, որոնք
Հերովդէտը դրին զահուսն վրայ. ստոր օրով ծնաւ ՅԻՍՈՒՄ
ՔՐԻՍՏՈՍ :

Վ Ե Ր Զ

ԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՑԻԶՆԵՐՈՒՆ



ԱՄԷՆԷՆ ԱՌԱՋ կը յանձնարարուի Պատ Ուսուցիչներուն՝ որ դասը նախ իրենք կարգան զոց, բացատրելով ի հարկին դժուարահասկնալի բաները, քէն հնար եղածին չափ զգուցացած ենք ասոնցմէ : Այն բաներ կամ խօսքեր, որոնք մասնաւոր կարեւորութիւն ունին կամ բացատրութեան կրկատրօսին, արքեր գրով դրուած են, ուսողութիւն գրուելու համար : Տղամ պէ՛տ չէ բուրակի պէս զոց ընեն դասը, այլ ուսողի կարգան մէկ քանի անգամ, եւ յետոյ պատմեն նիւրը : Գոց պէ՛տ է սորվին միայն իւրաքանչիւր շրջանի **ամփոփումները** :

ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒԻՒԼԸ. — Բացատրել զոց՝ Աստուծոյ գոյութիւնը, յառաջ բերելով ստեղծագործութեան հրաշալիքները, երկիրը՝ իր գեղեցկութիւններով, երկինքը իր շքեղութիւններով, որոնք **արգիւնքներ** են յախտեցնապէս կայ եղող Պատեալի մը, որ է Աստուած : Իրենց աչիքն առջեւ, ձեռքին տակ զտնուած առարկաներով ցուցնել զոց քէ ասոնք շինող մը ունին : Միայն քէ մարդ զտնուած բան մը կը ձեւափոխէ, կը շինէ, վրէժ Աստուած **ստեղծեց** ոչինչէն : Աստուած **ամենակարող** է : Բայց ստեղծութիւն կատարուած է **աստիճանաբար**, կարգ ու կանոնով, նախ պարզը յետոյ աւելի կատարեալը. նախ հանրային նիւթերը, յետոյ բոյսերը, յետոյ կենդանիները եւ վերջապէս մարդը, որ ամէնէն կատարեալն է : Եւ մարդ իրեն պէ՛տ եղած բաները պատրաստ զտնուած : Ի՞նչ պիտի ըլլար իր վիճակը եթէ առաջ ինք ստեղծուէր, երբ լոյս չկար, երբ անպատրաստ էր ամէն ինչ : Աստուած **խմտասուն** է եւ **բարի** : Տիեզերքը յեցուցած է իր բարիքներով : — Առ այժմ պէ՛տ չկայ ծանրանալու վեց օրերու կամ դարաւերջաններու վրայ : — Երկրորդ օրուան Հաստատութիւնը պէ՛տ է հասկնալ երկրի **մթնոլորտը** : — Մարդ՝ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է, ոչ քէ մարմնով, (որովհետեւ Աստուած հոգի է), այլ հոգիովը, մտքի կարողութիւնովը, որով կրնայ իւրաքանչիւր աշխարհի մէջ զտնուած ամէն բաներու վրայ :

ԱԳԱՄ ԵՒԱՅԻ ԱՆՇՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆԸ. — Կարեւոր դասեր կան հոս : Մարդ անմեղեկան է, կամքի ազատութիւն ունի. բայց պէ՛տ է գործածել Աստուծոյ տալած խելքը : «**Մտաստութեան սկիզբը Աստուծոյ վախն է**», Անոր վրայ հաւատքը, վստահութիւնն է, որովհետեւ Ան բարի է անհունապէս : Փորձիչը՝ Սասանան՝ եկաւ օձի կերպարանով. մեք ալ ամէն օր փորձիչներ կ'ունենանք. չար ընկերներ, զէ մտածումներ, որոնցմէ զգուցանալ կը պատուիրէ մեզի խելքը, ողջմտութիւնը : Տղամ, մասնաւորապէս,

պէ՛տք չէ խաբուին փալլուն բաներէ: Իրենց ուսուցիչները, ծնողքը շատ ան-
լի աղէկ գիտեն ինչ որ իրենց օգտակար է. ուստի պէ՛տք է հնազանդին անոնց,
եթէ նոյնիսկ հակառակ զայ իրենց կամքին, կամ խելքերնին չհասնի: —
Ազամ-Եւա մեղանչեցին եւ պատժուեցան, դրախտէն վաճառելով. բոլոր
մարդիկ ալ անոնց պէս մահուան պատիժի կ'ենթարկուին, որովհետեւ անոնց
խաբուիլը խրատ չէ եղած մեզի: Մենք ալ շատ անգամ կը խաբուիմք փոր-
ձիչ սասանային չար թելադրութիւններէն: Անոնք յանցանքը գործել է՛սք,
յսեցին Աստուծոյ ունաճայնքը. մարդիկ ալ կը յսեն այդ ունաճայնքը,
խղի՛ն ձայնը, բայց շատ անգամ կը խելղեն տոյ ձայնը. չեն զոյար, ինչ-
պէս չզոյարցին Ազամ ու Եւա, եւ յանցանքը իրարու վրայ ձգեցին: Գի-
տելի է, վերջապէս, որ Աստուծոյ անէ՛ծքը օրհնութիւն մը եղաւ մարդուն.
աշխատութիւնը մարդը սիրելի կ'ընէ Աստուծոյ, եւ օրհնութիւն ու յաջո-
ղութիւն կը բերէ:

ԿԱՅԷՆ ԵՒ ԱՐԿԷ. — Շեշեկ Կայէնի նախանոսութիւնը, արտի չա-
րութիւնը, ռիսակայութիւնը եւ Աստուծոյ ազդարարութենէն շխրատուիլը:
Աբել, քնդհակառակն, բարի էր, մաքուր էր սրտով, եւ իր ունեցածին
ամէնէն աղէկը կ'ընծայէր Աստուծոյ: Կայէն անզոյչ մնաց իր ռնիւրէն է՛տք ալ
եւ յոյճի շանջանններով քափառական եղաւ երկրի վրայ, զրկուած նե-
րուսի յոյճէ:

ՆՈՅ ԵՒ ԶՐՀԵՂԵՂԸ. — Ուշադրութիւն դարձնել Նոյի հուատքին վրայ:
Տապանին շինութիւնը, որ 120 տարի տեւեց, առիթ մըն էր մարդոց՝ զրոյ-
ջուսի գալու, ինչ որ չըրին եւ Աստուծոյ արգար պատժութիւնը հրախեղեցին
իրենց վրայ: Նոյ եւ իր ընտանիքը ազատեցաւ իր աստուածպաշտութեան
համար: Տապանէն էլլելէ ետք, Նոյ զոհ բրաւ Աստուծոյ. մարդիկ պէ՛տք է
միշտ երախտագէտ ըլլան իրենց վայելած բարիքներուն համար:

ԱՇՏԱՐԱԿԱՆՆԻՆՈՒԹԵԱՆ յշատութիւնը առիթ մը կ'ընայ ըլլալ՝ տոյճ
պարզելու ամբարտաւան ինքնահաւանութեան վնասները: Օգտակար է Կար-
տէսի վրայ ցուցնել այն վայրը ուրիշ դէպի հարաւ իջան Նոյի սերունդ-
ները, նաեւ Սենաարը, Միջագետքը:

ԱՐԲԱՀԱՄ. — Յոյացնել Աբրահամի հուատքը եւ վստահութիւնը Աս-
տուծոյ վրայ: Քարտէսի վրայ ցուցնել Միջագետքը (Տիգրիս եւ Եփրատ գե-
տերուն մէջտեղ) եւ Քանանու երկիրը: Անդրազառնալ այն հեռաւորութեան
վրայ որ կը բաժնէր երկու հողամասերը: Գոնէ 200 ժամու համբայ էր ա-
ւազուտ անապատներու: Աբրահամ իր ընտանիքով, ծառաներով, աղա-
խիկներով, կենդանիներու հօտերով եւլն. պիտի անցնէր այդ անմայր անա-
պատէն ուր շատ տեղ չուրն ալ կը պակսէր, օրական հիմք ծամ փայելով,
աւնուազն 40 օրուան համբայ կտրելով, եւ միշտ դէպի Արեւմուտք երթա-
լով: Մեծ զոհողութիւն էր իր հայրենիքը, իրեն ծանօթ երկիրը թողուլ եւ
երթալ դէպի սնձանօրը, շատ մը վտանգներու մէջ [վայրի զազաններ եւլն.]-
բայց մեծ էր Աբրահամի հուատքը նճարից Աստուծոյ վրայ, որ կը պատ-
պանէր զինքը, եւ սիրով բրաւ այդ զոհողութիւնը, որ վարձատրուեցաւ՝
հասնելով Քանանու երկիրը, կանանչ առօտեղիներով, պարտէզներով,
այգիներով, ծառերով եւ Յօդանան արծաթափայլ գետով: Եւ Աբրահամ
իւր երախտագիտութիւնը յայտնեց՝ սեղան կանգնելով Աստուծոյ:

Աբրահամի եւ Ղովթի բաժանման ասեմ շեշտել երկուսին մէջ անայ-
լայլ մնացող խաղաղութիւնը: Աբրահամ բողոք ուր Ղովթ բնակ իր ուզած
լուսազոյն կողմը, իսկ ինքը զմեզ միւս կողմը հաստատելու:

ՍՈՂՈՄ ԵՒ ԳՈՄՈՐԻ կործանման պատմութեան մէջ աստուածային
պատիժը բացայայտ է: Ղովթի կիներ պատժուեցաւ աղի արձան դառնալով,
որովհետեւ ակամայ կը հեռանար: Մարդիկ երբ ինքզինքնին բոլորովին աւ-
խարհային գուարճութեանց կուտան եւ կը մոռնան Աստուած, վերջ ի վեր-
ջոյ կը պատժուին:

ԻՍՍԷՆԱԿԻ ԱՍՈՒՍՏՈՒԹԵԱՆ առթիւ շեշտել Ռեբեկայի բարեկրթու-
թիւնը եւ ուրիշին ծառայութիւն մատուցանելու բարի քամադրութիւնը, որ
զմահատուեցաւ ու վարձատրուեցաւ:

ԵՍԱՒ ԵՒ ՅԱՒՈՐ.— Եսաւ զրկուեցաւ իր անդրանկութեան իրաւուն
էնց, որ մեծ առաւելութիւններ կ'ընծայէր իրեն: Զորք մահէն ետքը բնա-
նիքին պէտք կ'ըլլար եւ կը հրամայէր միւսներուն, հօրք ծառանգութենէն
կեկին բաժին կը ստանար: Եսաւ այս բոլորէն հրաժարեցաւ ռազմարանի
մը համար. յիմա՛ր քեթեամատրութիւն: Յակոբի քրածը խաբէութիւն էր ան
ժուտ, եւ ասոր համար նեղութիւններ կրեց. միմակը մինչեւ Խառան նախ-
բորդի եւ հասն արի Լաբանի հով ծառայել ստիպուելով, եւ խաբուե-
լով անկէ որ նախ սգեղ Լիան իրեն կնութեան ռուտ փոխանակ Հու-
սեյի գոր կը սիրէ: Բայց Աստուած վարձատրեց զինքը՝ իր հեզ բնաւո-
րութեան, խոհեմութեան եւ աստուածպատշաճութեան համար:

ՅՈՎԱԷՓ ԳԵՂԵՏԻԿ.— Յակոբ Յովսէփ կը սիրէ՝ Հուսեյէն ծնած
ըլլալուն համար: Ապահովաբար Յովսէփ սեծամատրութիւն կը ցուցնէր սիր-
ուած ըլլալուն համար: Եղբայրներուն նարանձը բնական էր. բայց անոնք
չարութիւնը ծայր աստիճանի հասցուցին, իրենց եղբայրը սպաննել խոր-
հելով. չուրի գուրք նետելով եւ վերջապէս իբրեւ գերի ծախելով: Շեշտել
թէ մէկ չարութիւնը ծնունդ կուտայ ուրիշներու: Նախանձը ասելութիւն
առաջ յեռու, ասելութիւնը ոնիր, եւ այս՝ վաս ստախոտութեան իրենց
ոնիրը ծածկելու համար, որով ստոհիկ վճացուցին իրենց հայրը:

Խօսիլ զեղեկանաւորութեան բարբարոս սովորութեան վրայ. նկարագ-
րել զերիներու քուտաւ վիճակը, տէրերու անզորութիւնը: Յովսէփ իր տէ-
րերուն հետ Քանանէն եզիպտոս, բոսիկ ոտով կրակոտ առազներուն վրայ
նամբորդել հարկադրուած ասեմ անճուտ խորհեցաւ իր սեծամատրութեան
սխառ հետեւանցներուն վրայ, եւ ունեցաւ խնամրութեան հոգի, զգաս-
տութիւն, հաւատք Աստուծոյ վրայ, սիրուեցաւ ամէնէն եւ վարձատրուեցաւ
Աստուծով:

Փարաւոնի երազին մեկնութեան առթիւ բացատրել թէ շատ երազներ
բնական պատճառներէ լծանբարեւոնուած ստամոքս, կոնակի վրայ պառ-
կած հնանալ եւլն.) առաջ կուզան եւ իմաստ չունին. բայց կան երազներ
որ Աստուծոյ կողմէ ազդարարութիւններ են, եւ ասոնք **ՅԵՍԻԿ** կը կոչուին:
Այս կարգէն էին Փարաւոնի երազները: Բացատրել Նեղոս զեթն մեծ յերբ
եզիպտոսի բարեբերութեան համար:

ՅԱԿՈԲԻ ԶԱՆՍԱԿՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ.— Ուսադրութիւն հրախել
որ Յովսէփի խասութիւնները առեւելոյք էին, իր եղբայրները փորձելու

համար: Շեշեկ անոր անյիշաչարութիւնն եւ եղբայրսիրութիւնը: Անդրադառնալ թէ սասուածային սնորհնութիւնները միշտ բարի են. թէւ մեզի համար անհասկնալի: Յովսէփ գերի տարուած ժամանակ չէր գիտեր թէ Եգիպտոսի փոխարեայ պիտի բլլայ. իր դժբախտութիւնը պատճառ եղաւ մեծ բարեբախտութեան մը՝ իրեն, իր գերդաստանին եւ իր ցեղին համար, որ Եգիպտոսի հողաբակիրը միջավայրին մէջ զարգացաւ:

ՅՈՒ — Յոբի պատճառութիւնը պարզ եւ թելադրող է. հոն կը ցոյանաւ Յոբի համբերութիւնը: Մարդիկ ամենադառն փորձերու մէջ ալ առանց դժգոհելու պէտք է վստահ բլլան ամենաբարին Աստուծոյ գործերան:

ՄՈՎ.ՍԷ.Ս. — Իսրայելացիներու կրօն շարչարանին առթիւ. յիշել Եգիպտոսի բուրգերը՝ կոթողները, մենեանները, որոնք արդիւնք էին գերիներու տարապարհակ աշխարհութեան: Իսրայելացիք առանց վարձատրութեան եւ ի հարկին ձեծի սակ կը ստիպուէին կատարել ծանր աշխատանքներ. — ուստի չար կրէի՝ որոգելու համար այն բարձր տեղերը ուր նեղօտք չարերը չէին հասնիր, աղիստ շինել կառով եւ մէջը յարդ խառնուած, եւ չորցնել կիզիչ արեւին սակ, մենեաններ, բուրգեր եւ պարիսպներ շինել եւլն: Մովսէս թէւ պալատին մէջ մեծցած, բայց ապամովաբար իր մանկութեան շրջանին մօրք կարին հետ ծծած էր իր ցեղին սերը. շեշեկ անոր ազգասիրութիւնը, արդարասիրութիւնը, սասուածպատշաճութիւնը: Ան պատշաճ մըն էր սկարին եւ գրկուածին: Այս զգացումները անուշտե մղեցին զինքը՝ գրկեալ էրբայցին պատշաճելու համար սպաննել էգիպտացիներ. թէւ ազնիւ նպատակով կատարուած, բայց անխորհուրդ գործ մըն էր բրածը, ոճիր մը, որուն համար պատճուեցաւ, ստիպուելով փախչիլ Եգիպտոսէն, հեռու իր ազգակիցներէն: Այրող մտենկոյն առթիւ կարելի է յիշել թէ Աստուած գաւազան միջոցներ ունի ինքզինքը յայտնելու: Կրնայ պատճառի մանրամասնութիւնը «Կօշիկը հանէ զի այտեղ սուրք է» եւ այս առթիւ շեշեկ զոյց՝ սրբավայրերու մէջ ակնածայից կեցումք մը ունենալու պէտքը: Տասը պատիժները եւ Կարմիր ծովէն անցքը երբ ուզուի իսկ իրեն բնական էրեւոյթներ բացատրել, անոնք կը մնան միշտ հրաւրի սահմանին մէջ, որովհետեւ կը կատարուէին նիւզ այն պատճառ. երբ ստիպողական պէտք կար սասուածային միջամտութեան: [Այս կէտին վրայ խօսիլ՝ կը մնայ ուսուցչաց շրջանայեաց կամքին]: Կրուի եւ անպէտ սխիւնքը որ կ'առաջնորդէին Իսրայելացիներուն, նշաններ էին Աստուծոյ հովանաւորութեան. եւ անհրաժեշտ՝ այն ատենի մարդկութեան համար: Հիմա մենք ունինք մեզի առաջնորդ՝ Քրիստոսի Ս. Աւետարանը, Ս. Խաչը եւ Քրիստոնէական Ս. Եկեղեցին՝ մարգարէներու, առաքեալներու եւ Ս. Հայրերու պատմութեանով:

ՏԱՄՆԱԲԱՆԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԸ կամ Բարոյական Օրէնքը խաղով Աստուած թէ՛ Իսրայելի ժողովուրդին եւ թէ՛ ամբողջ մարդկութեան երջանկութիւնը սարմանեց: Առաջին չորսը մարդոց դէպի Աստուած ունեցած պատճառականութիւնները կը գծեն: Իսկ վերջին վեցը՝ մարդոց դէպ իրենց ընկերք պարտքեր: Զանալ այդ պատմութեաններու ոգին բացատրել շոքը: Հիմա կ'ուրբ չենք պատեր հին կրօնապատեհներուն պէտ, բայց կ'ուրբ պատշաճ կ'ըլլանք, երբ դրամը եւ աշխարհի նոխարութիւնները կը գրուեն

ուածային ազդարարութենէն: Իր զոյումը անկեղծ էր, եւ Ասուած նկատք առաւ անոր ազնիւ յասկարիսնները եւ վերջին զոյումը: Մեծ էր իր ոճիրը, աւելի մեծ եղաւ իր զոյումը: Աստ' համար Ասուած ներկջ իրեն:

ՍՈՂՈՄՈՆ.— Սողոմոն իմաստուն զործ մը քրաւ արդէն՝ իմաստութիւն միայն լսնդեղով Ասուածմէ: Տղաք՝ պէտք է զիտնան քէ իմաստութիւնը ամէն բանէ վեր է աշխարհի վրայ, ամէն բարութեան աղբիւրն է ան: Եւ «Իմաստութեան սկիզբը Ասուածոյ վայնն է», ինչպէս բաւած է նոյն իննն Սողոմոն: Հետեւապէս իմաստուն զործ մըն էր նեմարիս Ասուածոյ փառաւոր տանար մը կանգնելը: Աւա՛ղ որ կեանքին վերջին տարիները վայելած փառէն ու պերճանքէն շլանալով, իր կիրքերուն գերի եղաւ, մտքաւ նեմարիս Ասուածը, եւ երկնային պատիժի ազդարարութիւնը ընդունեց:

ԹԱԳԱՆՈՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ. - Ի վեր հանել քէ երբ մարդիկ Ասուածմէ կը հեռանան, այսինքն բարոյական ու բնական օրէնքներու դէմ կը վարձին, արդարութիւնը, պարկեշտութիւնը կը մտնան, եւ իրենց սիրտը չարութեամբ լեցուն կ'ըլլայ, պատիժը ինքնին կուզայ անխուսափելի կերպով: Իսրայելացիք իրենց կիրքերուն անձնատուր եղան, մեղկարացան, կարացան, եւ բեւաբաններուն յարձակումին տակ ընկնուեցան, որովհետեւ դիմադրելու ուժ չէր մնացած իրենց վրայ:

ՅՈՎՆԱՆ մարգարէին կէտ ձուկէ մը կ'լլուիլը եւ փորին մէջ երեք օր ողջ մնալը ասուածային հեւտք մըն է. եւ կարելիութիւնը հաստատած գիտնականապէս: Խորհրդանշան է ան Յիսուսի երեք օր քաղութիւնէ ետք յարութիւն առնելուն: Պատմաւածքին տիրող գաղափարն է Ասուածոյ գրութիւնը բոյ՛՛ր մարդոց վրայ հաւատարապէս: Նիւնուի բնակիչները պատիժէ գերծ մնացին, որովհետեւ սկանջ դրին աստուածային պատգամին, հաւատացին ու զոյացին:

ԵՂԻԱ.— Շեշտել եղիայի անվեհեր ընթացքը Աբաբի հանդէպ: Իր կատարեալ հաւատքը Ասուածոյ վրայ՝ իրեն տուաւ հրաւազորութեան կատարողութիւն. Այսպէ՛ս հաւատած է արդէն մեր Տէրը Աւետարանին մէջ:

ՏՈՎՔԻԹ — Աստուածակցական այս զոյսրիկ պատմումը իր մէջ կը ցոյցանէ արդէն բարոյականը: Տոկթիքի բարութիւնը, ազատիրութիւնը եւ անձնագոհ բարեգործութիւնները վերջ ի վերջոյ կը վարձատուին, դառն եւ երկարատեւ փորձերէ ետք:

ՅՈՒԳԻԹ տղայը մըն է ջերմ ազգասիրութեան. չափ կ'առնէ ամէն վտանգ, նոյնիսկ իր պատիւին, իր կեանքին կորուստը իր հազարք փրկելու քէ: Եւ յանդուզն բայց ազնիւ ծրագիրը զլուխ հանելու համար: Հողեփեռնէն զոհն է իր իտայտութեան եւ արքեպոստոսան:

ԴԱՆԻԷԼ հակառակ օտար երկրի վրայ, օտար արժուներին մէջ կը բնութիւն, չի մտնար իր հայրենի գեղային տաճարութիւնները, իր հայրերուն Ասուածը: Ինք եւ երեք մանուկները տղայներ են նեմարիս, անձնագոհ աստուածապատեհներու: Երեք մանուկներու պատմութիւնը, որ զորուած է Դանիելի զբիւն մէջ, Հայ Եկեղեցիին մէջ կը կարդացուի մնունդի եւ Զատիկ ձմեռայնոցի իրիկունները:

ԵՂԻԱԶԱՐԻ եւ Մակաբայեցի տօքը եղբայրներու նահատակութիւնը զեղեցիկ առիթ մըն է ուսուցչին՝ ցոյցանելու՝ ազնիւ նպատակի մը համար գոհուելու պատրաստակամ անձներու հոգեկան արիւթիւնը:

Յ Ա Ն Կ



Կարեւոր	Երես Գ.
Աստուած՝ քերթուած Ա. Փանոսեանի, իբրև նախամուտ	5

Ա. ՇՐՋԱՆ. — Աօխարհի ստեղծուելէն մինչև Ջրհեղեղ

Աշխարհի ստեղծուելը	9
Դրախտ. — Ազամ Եւայի անհնազանդութիւնը	11
Կայէն և Աբէլ	12
Մէթ	14
Ամփոփում Ա. Շրջանի	14

Բ. ՇՐՋԱՆ. — Ջրհեղեղէն մինչև Աբրահամի կոչումը

Նոյ և Ջրհեղեղը	15
Աշտարակաշինութիւնը	18
Ամփոփում Բ. Շրջանի	18

Գ. ՇՐՋԱՆ. — Աբրահամէն մինչև Եզրայասուէն ելքը

Ա. — Աբրահամ	
Աբրահամի կոչումը	19
Սոդոմ և Գոմոր քաղաքներուն կործանումը	20
Իսահակի ծնունդը	21
Իսահակի ամուսնութիւնը	24

Բ. — Իսահակ

Եսաւ և Յակոբ	26
Իսահակ կ'օրհնէ Յակոբը	28

Գ. — Յակոբ

Յակոբի փախուստը և տեսիլքը	29
Յակոբ Միջագետքի մէջ	30
Յակոբ և Եսաւ կը հաշտուին	30

Գ. — Յովսէփի Գեղեցիկ

Յովսէփ և իր կըրայրները	31
Յովսէփի եղբայրտասի մէջ	33
Փարաւոնի երազները և Յովսէփի բարձրանալը	34
Յակոբի զաւակները եղբայրտասի մէջ	36
Յակոբը որդիները նորէն եղբայրտաս կ'երթան	38
Յովսէփ ինքզինքը կը ճանչցնէ	40
Յակոբ եղբայրտասի մէջ	40
Յակոբի և Յովսէփի մահը	41

Ե. — Յոբ

Յորի բարեպաշտութիւնը և ենթարկած փորձերը	42
Նոր փորձեր	43
Աստուած կը վարձաւորէ Յոբը	44

Զ. — Մովսէս

Մովսէսի ծնունդը	45
Մովսէսի փախուստը	47
Իսրայէլացւոյ ելքը եղբայրտասէն	49
Ամփոփում Գ. Շրջանի	50

**Գ, ՇՐՋԱՆ. — Եզրպստէն ելլելէն մինչև բազմաորսիւն
հաստատուիլը**

Ա. — Իսրայէլացիք Անապատին մէջ

Կարմիր ծովէն անցքը	51
Անապատին մէջ	52
Տանարանեայ պատուիրանները	54
Ոսիրէ նորթը	56
Վկայութեան խորանը, Տաղանակ Ուխտին և նրէա- կան ասներ	53
Մովսէսի մահը	59

Բ. — ՅԵՍՈՒ

Գ. — ԳԱՏԱՆՈՐՃՆԻՐ

Գէղէն	62
Սամփասն	64
Հեղի և Սամուէլ	66
Սամուէլ Իսրայէլացիներու վերջին զատաւորը	68

Գ. — ՀԱՌԻՐ	6
Ամփոփում: Գ. Շրջանի	71

**Ե. ՇՐՋԱՆ. — Քաղաքագրութեան հաստատումն
մինչև Ռաբիտի գերութիւնը**

Ա. — ՍԱԼՈՒՂ	
Սալուղի անհնազանդութիւնը	72
Դաւիթ Սալուղի մօտ	73
Դաւիթ և Գողթաթ	74
Սալուղի նախանձոտ ատելութիւնը և Դաւիթի վեհանձ- նութիւնը	76
Սալուղի մահը	77

Բ. — ԴԱՒԻՐ	
Դաւիթ թագաւոր կը հռչակուի	79
Դաւիթ մեծ մեղք մը կը գործէ	80
Արիստղոսի ապստամբութիւնը և մահը	81
Դաւիթի վերջին օտարիները	82

Գ. — ՍԱՂՈՒՆՆ	
Սաղմոն իմաստութիւն կը խնդրէ Աստուծոյ	83
Սաղմոնի դատաստանը	83
Երուսաղէմի Տաճարին շինութիւնը. — Սաղմոնի փառքը	84

Դ. — Քաղաքագրութեան բաժանումը	
Յեղերը կ'ապստամբին Ռոբոլոմի դէմ	85
Իսրայէլի թագաւորութիւնը. — Իր կոապաշտութիւնը	86
Յուդայի թագաւորութիւնը	86

Ե. — Յուլնան մարգարէ 88

Զ. — Եղիա մարգարէ 89


Եղիայի հրաշքները	89
Եղիայի նոր հրաշքները	90
Եղիա հրեղէն կառքով երկինք կ'ելլէ	91

Է. — Տովբիթ 92


Տովբիթի աչքերը կը կուրհան	92
Տովբիթի խրատները իր զաւակին	93
Տովբիայի ճամբորդութիւնը	93


Ln


806



Տողբիթի մանր	95
Ը. — Յուդիք	96
Ամփոփում Ե. Շրջանի	97
Զ. ԵՐՋԱՆ — Բարեկոնի գերութենէն մինչև Յիսուսի ծնունդը	
Ա. — Դանիէլ մարգարէ	
Դանիէլ և իր ընկերները	99
Երեք մանուկները հնոցին մէջ	99
Դանիէ առիւծներու զուբին մէջ	100
Գերութեան վերջը	102
Բ. — Եսրե	
Եսթեր և Մուրթ.բէ	103
Համանի գոռոզութիւնը	104
Եսթերի անձուիրութիւնը	105
Մուրթ.բէի յաղթանակը	105
Համանի պատժուիլը	106
Գ. — Հրեաները գերութենէ ետք	
Եղիազարի նահատակութիւնը	107
Մակարայեցի եօթը եղբայրները , , , , ,	108
Մատթիա և իր զաւակները , , , , ,	108
Եղիազարի անձնուիրութիւնը և մանր , , , , ,	109
Թագաւորութեան վերահաստատումը , , , , ,	109
Ամփոփում Զ, Շրջանի , , , , ,	110
Թեկադրութիւններ Ուսուցիչներուն	111







ԳԱՆ Հիմնարար Գիտ. Գրադ.



220031604

A ⁱⁱ
31604